


891.99  
7-99



394

19 NOV 2011

ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐԵԱՆ

ՏԱՂ

ԵԿ

ՆԱՄԱԿԱՆԻ



891.99  
7-99

ՊԱԳՐՈՒԹԻՒՆ «ՀԱՅԿ»  
ՆԻԽ ԵՈՐՔ  
1918

ԱԿ

ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐԵԱՆ

891.99  
7-99

# ՏԱՂՔ

ԵՀ

## ՆԱՄԱԿԱՆԻ



ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ «ՀԱՅԿ»

ՆԻԽ ԵՈՐՔ

1918

4 APR 2013

ՀՊ. Խայտի քաջախով  
ՀԱՅՐ ԿՐԱԿԱՐԱՐԴՅԵ

Զ Օ Ն

Գաղափարի դաշտին վրայ ինկող

ՀԱՅ

ՄՏՍԻՈՐԱԿԱՆՆԵՐՈՒՆ



29186-61

## ՔԱՆԻ ՄԸ ԽՕՍՔ

Ամերիկահայ զազութին մէջ զբական արժանիք  
ունեցող, մասնաւորապէս թրքահայ աշխարհիկ զը-  
րականութեան զարդերէն եղող զիրքերու թիւր շատ  
ցանցառ է: Ու, կասկածելի է, որ Պոլսու մէջ իսկ  
կարելի պիտի չըլլայ զտնել մեր պատուական հե-  
ղինակներու մտքի արտադրութիւններէն, խաղաղու-  
թեան վերահաստատումէն ետքն իսկ: Քանզի, մեր  
ազգին զարաւոր թշնամի թուրքը, ոչնչացուց ինչ  
որ թանկադին էր մեզի համար:

Վաղամեսիկ Պետրոս Դուրեանի բանաստեղծու-  
թիւնները վերհրատարակելով, ուզեցինք փանաքի  
ծառայութիւն մը մատուցանել Հայ զրասէրներուն:  
Դուրեան՝ որ ամէն Հայու զդացումին դպած եւ լու-  
զած ամէն իրեն ճօտեցող սիրտ, վատահ ենք, թէ  
այս զրքոյքն ալ, որ անոր ոտանաւորներն ու նա-  
մակները կը պարունակէ, ջերմ փափաքով մը պիտի  
փնտուի ու իր արժանաւոր ընդունելութիւնը զտնէ  
իր վրայ Հիացողներու կողմէն:

Դրքոյկիս մէջ ամփոփուած ոտանաւորներուն  
մէկ մասը՝ իսկ նամակներուն ամբողջութիւնը ա-  
ռած ենք Բարսեղ կըսէրձեանի—ՏԱՂԻ ԵՒ ԹԱՑՐԵՐ-  
ԳՈՒԹԻՒՆԻՔ Պետրոս Դուրեանի — գրքէն, իսկ մը-  
նացեալները տարրեր տեղերէ:

Բոլոր իրաւունք վերապահուած է:  
ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ԳՐԱՑՈՒՆ  
ՆԻԽ ԵՌՐՅ

Բնմթերցո՞ղ, Պետրոս Դուրեանի անմտէ է. անոր  
կեանքը թէեւ շատ կարձ, բայց, խիստ բեղմնաւոր  
ու արգասարեր եղաւ: Տարիները երրէք չափանիշ  
չեն մեր կեանքին: Լաւագոյն է կարձ ու բեղմնաւոր  
կեանք մը ապրիլ, քանի թէ երկար եւ սակայն ոչ-  
բեղմնաւոր: Դուրեան պիտի ապրի, որքան ատեն  
որ Հայութիւնը կ'ապրի: Եւ, ո'րքան ատեն որ  
զիրքն ու գրականութիւնը զոյտութիւն ունին, անոր  
վշտակին ալ վառ պիտի մնայ զրական աշխարհին  
մէջ, ու, Դուրեան պիտի մոռցուի ու մեռնի իր իսկ  
բառերով՝ միաբանեն... երբ...

— «Խակ աննշան եք մնայ  
Երկրի մէկ խորշն հողակոյսն իմ,  
Եւ յիշատակս ալ քառամի  
Ա՛հ, այն ատեն ես կը մեռնիմ:»

S. Ph. II.

Գեղարվելիք 15, 1918

Նիւ Ենրի



ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐԵԱՆ

## ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ

Պետրոս Դուրեան ծնած է իւսկիւսարի Ենի-  
Մահալլէ թաղին մէջ՝ 1851 Մայիս 20ին, աղքատ  
ընտանիքէ մը: Իր հայրը, որ կը կոչուէր Արքահան  
ազա, Երկաթագործ էր:

Դուրեանի մականունը Հևաճքքամկան պատմու-  
թիւն մը ունի: Անոր մեծ Հայրը, Սարգիս, որ եր-  
կաթագործ էր, օր մը, 1830ին, երբ խանութիւն մէջ  
կ'աշխատէր, կ'ընդունի ացելութիւնը յաճախորդի  
մը: Խօսակցութեան պահուն, յաճախորդը կը հարցը-  
նէ ի՞նչպէս կը ծակեն պարզունակը: Սարգիս կը  
սպասախանէ. «Զմպայով»: Այցելուն «Վայ զմպայ,  
վայ», ապրիս» կ'ըսէ ու կը բաժնուի: Ասկէ վերջ,  
կը հաւաստուի թէ, անիկա կը կոչուի Զմպայ Սար-  
գիս, ու «Զմպան» կ'ըլլայ ընտանեկան մականուն մը:

Պետրոս ալ պզտիկութեան ժամանակ միեւնոյն  
մականունը կը դորձածէր, թէեւ բանաստեղծի մը  
Հառար շատ ախորժելի չէր հնչէր: Օր մը, սակայն,  
ձեմարանի թանդարանին մէջ հայերէն բառարանը բա-  
ցած ատեն՝ դուր բարին կը հանդիպի եւ զայն հա-  
մապատասխան դանելով զմպափ, իր մականունը կը  
վերածէ Դուրեանի, 1865ին:

Թուրեան իր մանկութեան օրերը կ'անցունէ մօք  
ինսամքին տակ ու շարունակ անոր զուրկուրանքին  
տառարկան կը զանայ: Դէմքով՝ այնքան սիրուն ու  
վառվուն մանկիկ մը եղած է, որ ամէն զի՞նք տես-  
նողը կը սիրեր: Իր սեւ ջնքերուն տակ չապացող  
երկու սեւուրուկ աչքերուն մէջ ապագայ հանձար մը  
կը նշանալուէր:

Պետրոս չորս տարեկան հասակէն կը սկսի ու-  
սանիլ քերականը՝ Պալատան Տուտուի քով և տնիկ  
յետոյ՝ Մաղմոսը՝ Լայլա օղլու Տէր Յովհ, Քչի-  
քով, ու երբ վեց տարեկան կ'ըլլայ, կը զրկուի  
իւսկիւարի ճեմարանը, արեէ կը շրջանաւարոէ  
1867ին:

Իր վալրոցական նախնական շրջանին որքան որ  
ուսումնատենչ ու խելացի աղայ մը եղած էր, նոյն  
քան ալ կատակասէր ու զուտքմախու: Ու կ'ըսուի  
թէ իր կարգին ամենէն կատակասէր աշակերտներէն  
մէկն էր, թէև իր պատանեկութեան շրջանին փոխ-  
ուած կը դանենք: Իր ցաւերն ու մատծումները, բն-  
տանեկան կեանիքի հոգերն ու վիշտերը ճերամագնու  
մը բրին զի՞նք, իր խակ բառով՝ տիւր-գուարը մը:

Պետրոս իր տսանսութեան շրջանին մասնաւոր  
ընդունակութիւն ցոյց տուած է հայերէն լեզուի,  
զծարքութեան և երաժշտութեան մէջ: Բանասակա-  
ծութեան մասին ունեցած սէրը և առ աց ցոյց աը-  
ւած տաղանդը ծանօթ է ամենուն: Խակ երաժշտու-  
թեան մասին, կ'ըսուի, թէ երբ 14 տարեկան էր,  
անուշ և ներգաշնուկ ձայն մը ունէր, և եկեղեցոյ  
շարականները տօներու առթիւ եկեղեցւու մէջ այն-  
քան անուշ կ'երգէր, որ շատեր զի՞նք մատիկ բներու  
չամար եկեղեցի կ'երթային:

Պետրոս չատ կը սիրէր նաև թատրոնը, ու 15  
տարեկան հասակին մէջ, հօրմէն զազտուկ թատրոն  
կ'այցելէր, ու ասիկա պատճառ մը զարձաւ, որ զը-  
րէր իր թատրերզութիւնները, որոնց զվարութեան  
են — Վարդ եւ Շուշան, Սեւ Հովհեր, ու Թատրոն  
կամ Թօնտաններ եւ ուրիշներ:

Պետրոս՝ ընտանեկան կարիքի ճնշման տակ՝ իր  
շրջանաւարտութիւնն անմիջապէս վերջը, կըստիզ-  
ուի զործի երթալ, ու իր առաջին պաշտօնը կ'ըլլայ  
զրագիտութիւն ընել Ակնցի զբաժափոխի մը քով,  
երկու սոկի ամսավճարով: Ինն ամիս վերջը, անրն-  
դունակ համարելով ինքզինքը այդ կոչումին, կը  
ձգէ զայն: Ժամանակ մը անգործ մնալէ յետոյ, ու-  
սուցչութիւն ընելու կը զրուի հարուստ ընտանիքի  
մը քով, ուր, միանդամայն պաշտօն կ'ունենայ մէկ  
քանի ֆունտերէն զրքեր հայերէնի թարգմանելու:  
Ութ ամիսներ հոս մնալէ յետոյ, 1868ին հայրենի  
ուսուցիչ կը կարգուի Տ. Գարբիէլ Քչն. Սահմանի  
բացած վարժարանին, Պալլար Պաշի մէջ:

1870ին կը մանէ զերասանական արտեստին  
մէջ, ու հոն ալ իր իզձերուն ամրողջական զոհացում  
զգանելով կը թողու կարձ ժամանակին:

Դուրեան աշխատակցած է Օգոստն Խոճասարետ-  
նի Օրագիրին եւ Յ. Պարոնեանի Թատրոնին: Իր ամ-  
րողջ զրական կեանքը երեք տարի տեւեց: Յողնո-  
չատ աշխատութիւնը և աղքատութիւնը զի՞նք օրէ  
օր ծաշեցուցին. ու 1871 տարւու սկիզբն էր, որ  
թոքախտը իր կուրծքին տակ րոյն զնել կը սկսի ու  
հայ զրական հորիզոնին վրայ պլազմոզ այս փո-  
ստուր աստղը տակաւ առ տակաւ կ'անհետի՝ փո-  
կելով իր աչքերը 1872 Յունուար 20ի գիշերը:

## ՏԱՊԱՆԱԳԻՐ ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐԵԱՆԻ

Դուրեանի ընդարձակ կենսագրութիւնը գրած են  
Բարսեղ էքսէրմեան և Արշակ Զօպանեան։ Վերջինը  
յաջող կերպով վերլուծած է նաև Դուրեանի գոր-  
ծերը քննական ուսումնասիրութեամբ մը։ Զօպան-  
եան ու Զէրազ թարգմանած են նաև Դուրեանի գոր-  
ծերէն մաս մը ֆրանսերէնի։ Ամերիկայի մէջ Օր-  
Ալիս Սթօն Պլէքտէլ յաջող կերպով շատ մը սահնա-  
ւորներ անդլիւրէնի թարգմանած է ARMENIA-ի,  
THE NEW ARMENIA և ուրիշ անդլիւրէն թերթերու  
մէջ։ Օր։ Պլէքտէլի բոլոր թարգմանութիւնները ան-  
փոփուած են անոր «Armenian Poems» գրքին մէջ։

ՏԻԳՐԱՆ Փ. ՄԻԹԱԿԱՆԵԱՆ

## ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐԵԱՆԻ

### ՔԵՐԹՈՂ

Աստ հանգչի մարմին Պետրոսի Դուրեանի,  
Որ խանամեայ էց ի գերեզման։  
Երկաթագործի սա ծընաւ որդի,  
Բանասուղծ թռեաւ ի կենաց աստի։  
Ի տարածամու Յունիար քասանի  
Հազար ութ հարիւր եօթանասներկի։  
Արեւըն իւր եր դեռ առաւօտին,  
Օրհասին սեաւ ամսի ըզնա ծածկեցին։  
Մահ նորա թնաւից իւրոց սիրելեաց  
Սուզ անմընիթար և կոկիծ հած,  
Վշտըմքեր կենաց իւրոց սոսկ վրկայ  
Կճեայ մահարձանս աւասիկ աստ կայ։ (1)

ԾՆԵԱԼ Ի 1852

(1) Սոյն տապանագիրն գրած է կրտսերագոյն եղբայրի,  
Գեր. Եղիշէ Արքեսովիսկովսո Դուրեան 1872 թուականին։

# ՏԱՂԻՔ



## ԽՂՋՔ ԱՌ ՀԱՅԱՍՏԱՆ

1. Երբար ցօղին վաղիպուն չիթեր դիշերուան  
կոսի՝ թէրթի՝ ծաղկի վըրայ կը տեղան,  
եւ երբ երկինք աստղեր չողան մթավար,  
Յայտեն արցունք՝ կայծ իմ տչերըս խաւար.  
ի՞նչ, չալստատ'ն, քեզ մոռնա՛լ . . .  
Երբէ՛ք, այլ սեւ նոճի մ'ըլլալ, քեզ չո՛ւք տալ:
2. Զիս աստղապարդ երկին սփոփել չէ՛ կարող,  
Մուևաց սարին արտասուալից է նա քօզ,  
Զեր յիշտակն ինձի համար հեշտագին՝  
Նըման կուսին սիրոյ առջի արցունքին.  
Դամբա՛նք, աւե՛րք, ձեզ մոռնա՛լ . . .  
Երբէ՛ք, այլ ուղիս մ'արցունք ըլլալ, ձեզ ցօ՛ղ տալ:
3. Երկաթ՝ չպթայ՝ բանո՛ եւ անդունդք ու վըհեր,  
Ամսղրոսղ ու շանթ, մահուան պանդակ ու ջահեր,  
Զէ՛, չեն կարող պահ մը ձեր վաս յիշտակ

Ծածկել սեւի՝ ու սուսկումի՝ վէճի տակ.  
Ազա՛տ օրէ՛ր, ձեզ մոռնա՛լ...  
Երբէ՛ք, այլ հուր մ'ըլլալ, եւ ձեղ Հայո՛ւն տալ:  
  
Հուարթ բնութեան այն կամարներն ծաղկահիւս,  
Բոյր՝ կայծ ու գեղ, նայուածք՝ ժըպիտ սիրուհուս,  
Անուշ հովեր՝ արծաթ ալիք վըստակին.  
Զեր հուրն սրտէս պահ մը առնել չը կրցին.  
Փառա՛ց օրէր, ձեզ մոռնա՛լ...  
Երբէ՛ք, այլ ձեզ պատրոչք մ'ըլլալ, ու լո՛յս տալ:  
  
Արշալոյսին տժդոյն աստղեր երբ փարփլին,  
Գողարք գեղգեղ վարդակարօտ բուլրուլին,  
Բնութեան գաճնակք, ո՛հ, չեն կրնար նուազեր  
Զձեզ հառաջք, չոր մողնչեն նոճիներ.  
Սե՛ւ սե՛ւ օրէր, ձեզ մոռնա՛լ...  
Երբէ՛ք, արիւն մ'ըլլալ, եւ ձեզ կարմի՛ր տալ:  
  
Ծերեւս ժպտին Հայոց մըթին սարերը,  
Կամ շունչ ծխեն Սիսկիրիոյ սառերը,  
Բայց սեւ հոգիք ու սեւ ճանկեր անողոք  
Ենդեկը կուզան ազատ հոգւոյս իմ բողոք,  
Արդարութիւն, քեզ մոռնա՛լ...  
Երբէ՛ք, այլ սուր մ'ըլլալ, սրտեր քեզ մուտ տալ:

Մինչ ց'ե՞ր գոչեմ, ճախըս մէկը չը լսեր,  
Հայն իւր ժանդոտ շղթան երբէ՛ք չը սարսեր...  
Բնաւ ինձ հետ իրաւունք ոչ թոթովեց,  
«Հայը չես» ծաղրեց, եւ ճայնը զիս չը թովեց.  
Հա՛յ ու շրթաչ, ձեզ մոռնա՛լ,  
Երբէ՛ք, այլ շունչ մ'ըլլալ ու ձեզ ողի տալ:

Հարուստն ու կղեր թէ ազդ ըզգան եւ վառին,  
Թէ «Լոյս և Սէր» հայ սրտերուն մէջ թառին,  
Թէ հայութիւն երկնէ «Ազատ զաւակներ»,  
Թուեղբայրութեան՝ սիրոյ վառին կըրակներ,  
Քնա՛րդ իմ, զքեզ մոռնա՛լ,  
Ո՛չ, յետ չիրմիտ քեզ ձայն ըլլալ, ու հայ լու:

Ի ՊԱՏՐԻԱՐՔԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

## ԱՄԵՆ. ԽՐԻՄԵԱՆ ՀԱՅՐԻԿԻՆ

Այն սըզալի սեւ սեւ նոճեաց ետեւէն  
Արշալոյսին շողք մեղի «Լո՛յս» կ'աւետեն,  
Առուեց իսաւարն, փողփողէ լոյս արեւուն  
Հայոց կարմիր մարզաց սառուտ սարերուն,  
Փըլատակաց մըթին խորքին կուգաչ ձայն  
Հայե՛ր, Հա՛յեր, զեռ Հայաստան չէ՛ կործան...  
Զայն տըւողը չէ՛ ըստուեր,  
Հուր ներչնչողք չէ՛ն աստղեր,  
Եղրայրութեան է հուր ձայն,  
Հայը սիրող Հա՛յն է աչն:

Նա գիշերուան հետ ազդ խոկաց ու լացաւ,  
Եւ արեւուն սըլաքաց հետ կրակ զարձաւ,  
Հողմոց թեւով միշտ սըլացաւ հայկարան,  
Տիգրիսի հետ թրջեց աւելք տիրական.  
Հայաստանի եղրայրութեան սիրահար,  
«Հայ» գոչելով շուրթերն եղան զալկահար:



Աւարայրի նա վարդին  
Սոխակն եղաւ տրոմազին,  
«Վարդան» դոչեց նա, անդէն  
Վաստին եղաւ գամբանէն:

Նա իրաւունք՝ աղասութիւն դոչեց լար,  
Փռչու ու խոնջ ստաքերն նետեց, ուր Հայ կար.  
Ուր ու Հայ կար, ջերմ համբուրեց նա այն հողն,  
Ուր Հայն շնչեց՝ հառաջ եւ հուր դրկեց հոն,  
Բոցաթըսի Հայէ առ Հայ նա թըսաւ,  
Հարուած՝ ցաւ՝ դաւ սէրն խեղդելու չ'եղան րաւ:  
Այս Հայկակնը չ'ունէր սուր,  
Այլ կուրծքն ունէր Հայ՝ խաչ՝ հուր.  
Կը հագնէր սեւ ու դրդեակ,  
Նա դո՞ւթ ունէր, ո՛չ քըսակ:

Ազա՛տ սիրեց, ազա՛տ դոչեց, չը թովեց,  
Հայն զայն ատեց, Հայ մը ձեռքը չը թօթվեց.  
Բանա՛ կախազան՝ աքսոր՝ Սիսիր եւ սուսեր  
Չը կրցին ձայնն մարել՝ խեղդել իր լուսեր.  
Միշտ «Հայ» կանչեց, բարձն էր զիմուն Մասեաց սար  
Նա սիրան ըրաւ հայրենայուշ դու քընար:  
Արդ Հայրենեաց մեր շնչիկ՝  
Հով մը կուգայ անուշիկ՝  
Վաս ճակատուց այցելու,  
Հայուն աչերն սրբելու:

Բա՛ց են թեւեր, բա՛ց են սրտեր, բա՛ց ճակատ,  
Եկո՛ օգնել արկար Հայուն աղարախտ,  
Հո՛ւր Հայրենեաց, եղբայրութեան դու Հազա՛դ,

Քընարահար Հայու մը իդձ քեզ հրեշտակ.  
Վէս վասփորին ալիք ըպքեզ բարեւեն,  
Յըսէ՛, սեւ ձեռք, սեւ ամպ, Հայոց արեւէն:  
Արտօնր ու քիրտղ թող վարիլին՝  
Զերթ տաղեր հայ երկնքին,  
Եւ սորվեցուր Հայուն դու  
Միրե՛լ, օդնե՛լ իրարու:

Արտասուաթոր՝ քեզ կը նային Հայաշեր,  
Սեւ չղթաներ քեզ ցոյց կուսան դու քաջեր,  
Մըսոյ կարիճք՝ աղջիկը ի քեզ աղաստան  
Հայն ու դամբան՝ տաճարն՝ հիւզակն՝ Հայաստան.  
Թո՞ւ զ վարակաց մոխքն լառնեն յիշատակք,  
Մութ մենաստանք վերափայլեն նախնի փառք...  
Լո՞ւ, լո՞յս տեղան ամեն տեղ,  
Գիտութիւն, լո՞յսն Հայ ստոեղ,  
Լո՞ւ հիւզակին, լո՞ւ վրհին,  
Լո՞յս Հայ վառաց չչ ջահին:

Ահա սրանայ մեզ ապազայ բոցագէս,  
Մեր Հայրենի աւերակաց տալ լոյս վէս.  
Հարկ չ'են մեղի նիզակ եւ սուր ու վարօղ.  
Իրաւունքի՝ սիրոյ՝ լուսոյ ենք կարօտ.  
Եղբայրութեան Հայն կը յենու, ո՛չ թաղի,  
Բանէ ձեռքէն ու շունչ աննէ եւ հոդի.  
Եւ ալ մոռնայ Հայկացն հէք  
Հին Հարուածներն ու խոր վէրք.  
Եւ սիրաք ի արոնի որոտան  
— Կեմ՛ց միշտ ՀԱՅՐԻԿ ԽՐԱՄԵԱՆ:»

## ՆՈՐ ՍԵՒ ՕՐԵՐ

Մինչ լնութեան՝ ընկա՞ն արեան դարերը,  
Աշխարհ մը կայ արցո՞ւնք թափող սարերը,  
Արեամբ պղտո՞ր գեռ զետերուն ափունքը,  
Զը դազրեցաւ գեռ այս երկրին սեւ սուգը.  
Աւերակոյտն ալս աշխարկու,  
Աշխարհ ճոխրոց ու նոճերու:

Հայ դիւցազանց՝ որ հոն ընկան ի վազուց՝  
Ոսկերոտիքն՝ արծատնե՞րն այն վըրիժուց  
Ա՛չ, գեռ բողբոջ մը չարձրկած հո՞ղ դարձան...  
Ուրեմն հիմա աղիք չունի Հայաստան...  
Ա՛յ, դարակար դու հալրենիք...  
— Եւ գեռ Քրդի՞ն ալ խոնարհինք:

Մառախուղ են հազեր՝ դաշտքն ու լեռինքը,  
Զը գեղգեղեր Հայ հովուհոյն սըրինքը,  
Հայուն համար չը փարփրեր աստղիկը,  
Արցունքներով թոռմեր հոգւոյն ծաղիկը.  
Դաղեր անձեղ իսինդ՝ թինդ ու պար,  
Շողա՞յ ազատ Քրդին տապար:

Դողդոջ մտնէ առագաստը գիրդ հարսը,  
Արտասուաթոր՝ գէմքին ծածկած հոյլ վարսը՝  
Որ չըլլայ թէ յանկարծ սիրոյ մրմունջը  
Խափանէ վատ Քրդին տուփոտ մըռունջը.  
Սէրը փեսին արեամբ կարմրի,  
Հարսը Քրդին կ'երթայ գերի...:

Մի՛շտ կը ցանէ Հայն, չը հնձեր... անօթի՛...  
Իր գալկահար գէմքին երկու չիթ կաթի,  
Արտօսը ու քիրտ միանդամայն... ո՛վ Աստուած.  
Նու ճաշակէ տրտմած սրտով ցաւ ու հաց.  
Այս տարաբախով ազգն է Հա՛ց,  
Մէր արի՞ւնը, մէր եղբա՛յը:

Ա՛չ, սանակոխ Հայուն սիրտը եւ տաճար  
Հրացանն յ՛ուս սա կոշտ Քրդին անդադար,  
Եւ մեր ներսը չէ՞սար կարմիր մէկ ալին  
Կամ մէկ փրփուրն հայրենեաց սուրբ կրտկին,  
Որ սառոցի գերթ որդիներ՝  
Մէր աղիքները չենք թօթվեր:

Ի՞նչ սիրտ է այս որ հոս գամեր է Աստուած,  
Մինչ չը սիրեր նա հայրենիքը ցաւած...  
Չունի ներսը Հայն իր նախնեաց աըբովը,  
Լըքե՞ր է զինք ճակատազրին Սերորը,  
Երես դարձուց Հայն սուսերէն,  
«Մէւ» ժառանդեց լոկ պատերէն:

Սառէ աչեր՝ քարէ լիզու, ա՞յս մընաց  
Բիւր փառքերէն մէր զոռ ու պերճ հայրենեաց,  
Սեւագլուխ խումբ մը ակոս<sup>Պ</sup> մընաց լոկ՝  
Կամ խումբ մը կոյր խըլուրդ՝ ըստրո՛ւկ փառքի սոսկ,  
Ա՛չ, այն արծիւ ժողովրդէն՝  
Որ հարուածվի արդ կոշտ Քրդին:

Ի՞նչ, սեւ ձեռքեր հըպին վըճիս ճակատին,  
Հայ կուսիկին նըւիրական լաշակի՛ն,  
Դըժոխը մը տարփ թօշնեն վարդը կուսութեան,

Կարծես ծաղիկ կը կոխկոտեն — պայս կը զգան,  
Եւ երբոք Հայ մը մորթեն  
Կարծեն թէ հաւ մը մորթեն:

Է՛շ, մի վախէք տակ մ'անդամ պէտք չէ մեղ,  
Այլ Հայրենի սոսկ ըղղացում մ'աղեկէղ՝  
Ժանդոս սուր մը՝ պատասմած զրօշ մը թէ չունինք,  
Կուրծքերնուա տակ արբուտող սի՞րա մ'ալ չունինք,  
Օ՞ն, ոռքերնիւս գարնե՞նք զետին,  
Յայտնե՞նք մեր յաւը ահազին:

Մեր քերց վարդերն եւ արևներն մեր եղբարց՝  
Մեր տաճարաց խաչերն՝ պատի՛ւն Հայրենեց,  
Մենք պահանջնենք բարօրութի՛ւն մեր ազգին.  
Զա՞յս պահանջնե՞նք՝ զա՞յս Սուլթանին որապին,  
Մեր պատիւն ու Քուրզը կ'ուզե՞նք,  
Եւ կամ նորա զինքին զէմ զե՞նք:

1871

## ՀԱՅՐԻԿՆ ՀԱՅՈՑ

Քութամ', Հովուապէ՛մ, սիրող յար ազամ՝  
Փարստի՛ սեւ տմադ, փայլի՛ արդ արեւ՝  
Փողիսղի՞ն դաշտեր, ազամ տանե՞նք քայլ  
Արդարեւ,

Յըցո՞ւր յուղող, Հայինն կանչէ՛ յարօտ մի՛  
Յար հոս մի՛  
Ճանկեր արխոնաւ կուրծ մեր թափ տոխը,  
Թափասի՞նք,  
Եկո՛, Հովուէ՛ մեզ, սիրածդղ, արդասէ՛ր,  
Ազգ ա՞ն էր:  
Դու դըթոս նըման երկնի Հայրիկին՝  
Յայր՝ ի կի՞ն  
Յարոց եւ չալիս սիսէ՛ լոյս եւ սէր,  
Լո՞յս եւս, է՞ր  
Յարի՞ չը զարթնու Հրձուած յայկուն յային  
Յա՞յս, քուն Հային:  
Սոխոկ մէկիր մերթ ի նոճս, և Երդերդ՝  
Վէրքերը  
Առած րիւրաւոր՝ դեռ դու կանչեցիր,  
Կա՞ն, չէ՛ ցիր  
Երդերդ միշտ մեր սիրու, սիրոյ՝ Հոգւու ձա՞յն,  
Յագուց հա՞յն  
Հանեց՝ վառեցու ձայնէղ՝ իմացու  
Հիմա յաւ.  
Քե՞զ ինզքէ Հային արդ, ամրոխ ամրոխ չէ՛  
Ամրող է.  
Արդ ըսէ՛ Հայուն, ըսէ՛ ազդ անոր  
Աստանօր.  
Ես կարօտ եմ վաս սրախց՝ ձեսքերի,  
Զեր դերի,  
Եղբարքն ազամէ՛ր, լո՞յս տալ ի Մասիս,  
Ի մաս չիս  
Ասնել իմ նախնեաց արխոն արտասոքէն,  
Արդ սուզէն

Ելնեն Հայք՝ օրհնեն սիրով յաւէտ իս  
Յանկամ, որ Հայք ինձ ըսեն ա'չ, լսմայր  
Այս իմ վերջին տեսէ, միշտ ձետք Հայքայ կա՞ն  
Հայկական:

1869

Ի ԴԻՄԱԿՈՒՐՈՒԹԵԱՆ

## ԱՄԵՆ. ԽՐԻՄԵԱՆ ՀԱՅՐԻԿԻՆ

Ո՞վ է որ դայ մեղ՝ ձեղքած օդն՝ ալին,  
Ճակատն զոհարք՝ ասուղք կը փայլին.  
Թաղաւո՞ր մ'է Հայ, որ ցատկեց շիրմէն,—  
Ո՞չ, զէմքը վասողք արցունք ըսպի են.  
Նա կ'արհամարհէ ծիրանի՝ փառքեր,  
Նա սեւ է հաղեր:

Նա մեր Հայ եղբարց արցունքն է քաւեր,  
Յոյց կուտաչ մեղի արիւն ու տւեր,  
Դիւցա՛զն մ'է, որ զո՞ւս թըսաւ զամբանէն,  
Ո՞չ, թուր չի՛ ձեռքն՝ այլ խաչ ըսներ արդէն,  
Չը ցատակը աչքէն շանթեր, այլ սէ՛ր՝ դո՞ւթ.  
Դողայ անկէ Քուրդ:

Նա կուգաչ Հայոց մարդարէն կարմիր,  
Ազատաց Քրդէն Հայը վշտակիր,  
Խաչափայտով մը պանծացաւ յաղթող,

Հնչեցուց ի Հայս ազատութեան փող,  
Տեսէ՛ք, քուրձ հաղեր, կարծես ենք դրակ,  
Բայց սիրոն է կըրակ:

Գայ Մասեաց սարքն՝ նա ձախն ու աջը  
Մովսէսի քընարի՝ Ղեւոնդի խաչը,  
Ասողի մը նայուածք, քընարի մը ձախն,  
Աղեաց խորերէն կը սիրէ նա Հայն,  
Դեռ ըլ ձանչցա՞ք զայն, ձակո՞ւք վշտակո՞ւծ,  
Հրեշտակն է Հայոց:

Ահա կը հնչէ նորա հեշտ սըրինդ,  
Արձագանգ կուտան Հայոց դաշտք՝ լերինք,  
Երթանք իր շուրջը, Հայե՛ր արտալած,  
Զը խարեր՝ մատներ նա մեզ օտարաց,  
Զը սիրեր սոկի՝ փառք ու վատ մարդիկ,  
Հալուն է Հայրիկ:

Գլուիկը դըրած սըգաւոր սըքեծ,  
Զը թարիիր ճակատն գեռ ալիք վըսհմ,  
Բայց գէճքին վրայ կանուխ են փթթած  
Անցքի ու վշտի խորշոմներ միշտ թաց.  
Միակ վարձք մ'ունի՛ այն է կոչել զինք,  
«ԽԾՐԻՄԵԱՆ ՀԱՅՐԻԿԻՆ»:

1869

ԵՐԳ

## ՄԱՐՏԻՆ ՎԱՐԴԱՆԱՆՑ

Արթ'ք, որդեմ'ք Արարտեան,  
Երսեմ ճակատք ցախե՛ն թող շահթ,  
Դողդոջ ձեսաց մէջ սուր ցոլան,  
Արդար վրիժուց ժամն հասաւ արդ,  
Փըթ' Պարսկին անդուլ կացին,  
Հայք բաւ լացին.  
Մեռնի՛նք Մասեաց չուքերուն տակ,  
Յաւէրժ կանդնեն յաղթանակ.  
Օ՛հ, ազա՛տ ըլլանք  
Եւ Հայաստան մեր,  
Թող տա՛ն արձագանդ  
Մասիք անվեհեր.  
Մեռնի՛նք չ'Արտադ՝ տղմուտի մօտ՝  
Ուստի ծաղի մեղ սուաւու,  
Մեր սոււերց փայլէն  
Սասանին Սասանիք,  
Մեր ամեն քացին  
Ծաղի յաղթանակ:

1869

## ՎԻՇՏՔ ՀԱՅՈՒՆ

Փոխանակ քաղցր օր օրներու, հայրենի՛ք,  
Որբանիս քով մայրիկս լզքել միշտ ողբաց,  
Համբուրին հետ շիթ մ'զզացի տրաստաց  
Աշերս տեսան արցունեցներու լոկ երկինք,  
Աւերակաց ծաղկանցըդ սոսկ այցելու,  
Զեփիւսն չեկաւ նժղեհ ճակատս չոյերու,  
Փառաց գարեր ծընող՝ ընկնող հալքենի՛ք,  
Մամոսս աւերք եւ գամբարան զօրավիդ:

Արարտեան հսկայից  
Ուր ծոր ճակտով վիրալից  
Հեծէ ողին հայկական . . . ;  
Բաց ի զո՞ւր, ողը՝ վայ՝ կական  
Եւ արտասուք ու հառաչ  
Քեզ սփոփել չեն կարող,  
Այլ վեհ ճակատ քրտնաշող  
Ի՞արիւնարուղին կող ու լանջ:

Մոխիր հաղած՝ արիւն ծըծած սեւ հողեր,  
Ուր կը տիրեն սոսկում՝ արխուր յիշատակք,  
Աւ թռեր են ծոցէք չուսոյ քաղցր հրեշտակք  
Եւ արիւնոտ դափնի մ'անդամ չեն թողեր . . . ;  
Սեւ շղթաներ եղան ինծի խանձարուր,  
Մըթութեան մէջ սրտիս վըրաչ հսկեց սուր,  
Միթէ Հա՞յ եմ՝ մինչգեռ չես իմս, Հայաստան,  
Եւ հոյակապ՝ վէս կոթողներդ պատուանդան.

Օտարաց դահու՝ յիշատակ,  
Ի գլուխ կրես դու պըսակ,  
Արդ վրշահիւս՝ սեւ նոճի...  
Ալ չըկա՞յ վառ թաղդ առջի՝  
Որուն ականց տեղ անդին՝  
Դառնաթախիծ մըտածմանց  
Քրտունքներ սառ՝ քար կտրած՝  
Կնճռու ճակատկ պմնեցին:

Երբոր տեսաւ արխմիլբւաչ վարդին ծոց՝  
Վարդատարիիկ բուլբուլն դողով թուշեցաւ,  
Սուզին փափկիկ թեւք արցունքով թրջեցաւ,  
Սիրազեղ լանջք կուսից տեսաւ երր ի խոց...  
Լըսեցին քնար՝ համբոյր՝ գեղգեղ եւ մրմունջ,  
Հրաժե՛շտ տիրեց... եւ սիրակաթ շուրթեր մունջ  
Համբուրեցին սեւ հողեր՝ ժայռ եւ ալիք,  
Թոյլ թոյլ՝ բիւր ողիք թըսան արտամալիք.  
Մասեաց մուսայք դողահար՝  
Թողին պսակ եւ քընար.  
Դաշտեր՝ ձորեր եւ սարեր՝  
Ալք՝ ժայռեր եւ սառեր՝  
Հէ՛տ Հայրենիք Հայտատա՛ն,  
Բզեկ' զըքե՛ղ ողրացին՝  
Որ ուրացողք քեղ բացին  
Բիւր բիւր՝ սեւ սեւ գերեզման:

Հայն էր որ թագըդ գըլորեց փայլարձակ,  
Եւ ալեւոր ճակտիդ բարդեց սեւ ամպեր,  
Յետոյ վայեց՝ երբ գերեզման կըտապէր,  
Այլ չնչասպառ էր՝ չունէր կայծակ՝

Որ այն ամպերն փոթորկարեր փարատէր,  
Եւ Հայրենիքն շղթաներէ ազատէր.  
Նոճեաց խորքը մաշուան չունչը սօսափեց,  
Սոսկմամբ ցնորած Հայն իր երկրէն իսուսարեց,  
Թողուց աւեր եւ արիւն,  
Թաղեց հոն փառք եւ աւիւն.  
Արդ կը տեսնէ բօթաբեր  
Ներկայն՝ ճիդ մը չը թափեր,  
Հայաստա՛ն, քեղ փրկելու,  
Անզգայ դարձած դարէ դար՝  
Զը յիշեր քեղ, չը փութար  
Քեղ տնձկանօք զրկելու:

1868

### հ Յ հ' հ թ է

Ո՛չ, ի՞նչ ես զո՞ւ, ոէ՞ր երկնի, չո՞ւր կամ ժըպի՞տ.  
Չունի երկին աչացդ կալծերն ու կապոյտ,  
Վարդը չունի քու լանջդ ամբիծ՝ լուսափիթիթ...  
Չունի լուսինն վարդերն չիկնոտ այտերուդ:

Գիշերն երկնի կալծից՝ լուսնոյն սիրադէմ,  
Յերեկն ալմաց՝ ծաղկանց ժպտիս... մէկուդ գէթ...  
Իսկ քեղ համար ես արցունքով կ'աղօթեմ,  
Դու չես չնորհեր նայուածք մ'ինձ հուր աչերէդ:

Արդեօք էա՞կ մ'ես թէ երկնի զուարթուն.  
Կը նախանձին փայլիդ վրայ վարդ՝ լուսնակ,

Չանիդ ապշած լսելով քաղցր ու թրթուռն  
Նոճիներու մէջ սպոյ լուսինեակ:

Ծնէի իցի՛ւ թ՛ հեւացող հով մ'անուշիկ,  
Եւ դզուելով երազք ճակախիդ այդ անսուզ,  
Տափ շունչըս շուրթերուտ մէջ ես յուշիկ,  
Լոկ սրբելով եթէ շողար աչքու արտառոք:

Պարտէզդ իցի՛ւ թէ փթթէի վարդ լացող,  
Եւ երբ գայիր այգուն շաղին ժպտով պերձ,  
Գոյնով ներկել ացանք, թափել զողդ իմ ցող,  
Վերջին չնչիկս ի գիրկու առնէր ելեւէջ:

Քըխէի ես ից՛ւ թէ առու մը վըծիս,  
Եւ երբ յուշիկ գայիր մօս իմ եղերքին,  
Յուանար իմ հայելոյն մէջ քու ժըպիս՝  
Պղտորելով կապոյտ ալիքս՝ ցանքէին:

Ա՛չ, իցի՛ւ թէ լինէի ես ճառագոյթ,  
Շողշողացի դէմքիդ վրայ վայրիկ մի,  
Խարէի քեզ թ՛ ես աւելի դեղաղարդ,  
Դ' անուշաբոյր մաղերուտ մէջ մարէի:

ԱԱ ս'չ, անգութ, եթէ արւիր մէկուն սէր,  
Իցի՛ւ թ՛ անոր զերեկմանին քարն լինիմ,  
Եւ դու թօշնած զաս չնչիլ շուրջն... արտասուել...  
Քեզ հըպելու համար հարկ լոկ դու չիրիմ...:

## ՄԱՆՈՒԿՆ ԱՌ ԽԱԶ

Ո'վ խաչափաչտ  
Դու քառաթեւ,  
Որոյ ճակատ՝  
Սիրոյ արեւ՝  
Գամկած Յիսուս՝  
Փըչեց խոնարհ  
Հոգի եւ լոյս  
Սէր ընդ աշխարհ  
Բնդունէ՛ իմ հոգիս հեղիկ, վառաճաճանչ  
Թեւերուդ տակ, եւ սորվեցուր ինծի հաւատ,  
Սէր, յոյս, որով միշտ բարախէ իմ վագուկ լանջ  
Եւ փարատէ՛ լուսովդ խաւարն սրտէս վըհատ.  
Սորվիմ աղօթք  
Դառնալ քեզի՝  
Երբ խութից ոտք  
Իմ հանդիսի  
Սեւ սատանին՝  
Որ ճգնի միշտ  
Դիւթել զհողին  
Ի մոթ, ի վիշտ:

## ՄԱՆԻՇԱԿ

Ո՞վ մանիշա՛կ, մանիշակ,  
ինչո՞ւ արդպէս գլխիկոր  
նայիս հողին սըդաւոր...  
Ո՞չ, ինչի՞ այդ նշանակ:  
  
 Միթէ դու կո՞յս մը տեսար,  
Որոն աչաց քով կապուտ՝  
Բզեկ գըտար այնչափ մութ,  
Որ կը սըդաս սեւահար:  
  
 Եթէ դու ալ վարդին պէս  
Ունենայիր դոցին բոսոր,  
Կը շիկնէիր, ինչպէս որ  
Շիկնեցաւ այն վարդը վէս,  
  
 Երբ տեսաւ օր մը ներա  
Վարդերն ամբիծ այտերուն:  
Շուշանին պէս դալկութիւն  
Եթէ ըլլար քու վըրա՝  
  
 Դըժգունէիր որպէս նա,  
ինչպէս որ օր մը շուշան  
Դըժգունեցաւ աննըշան՝  
Տեսաւ ձեռներն երբ ներա:  
  
 Եւ դեռ ըսե՞մ... օր մ'երկին  
Ամպունեցաւ... է՞ր արդեօք...  
Երբեր կ'ընէր նէ աղօթք  
Վերն յառած աչքն ու հոգին:

## ՍԻՐԵՑԻ ՔԵԶ

Ճաղի, չողի ժամք էին,  
Վարդից հրդեհ կար յերկինն՝  
Փոխան ամպոց հուր հիւռքի,  
Տեղա՞ր մարդրիտ և ոսկի:

Թաւուտքի մը խոր ծաղկոտ  
Բնկողմանած նուաղկոտ՝  
Կը հեւալիր դու տժգոյն,  
Ամրան սիւզի մը հանգոյն:

Աչերդ սիրոյ Ատրուշան...  
Եւ մատներովդ զերդ շուշան՝  
Կը փետէիր ծաղիկ մի,  
Յառած չողից աչքդ երկնի:

Հիանայի թէ ի՞նչպէս  
Փետտել թէրթէր վարդին վէս՝  
Եւ թափթիւլ ի քո զիրկ  
Զօրէին մատունքըդ զիրդ:

Եւ նրւաղկոտ այդ աչեր  
Նըշուէին ն'որ եթեր,  
Եթեր մ'աստեղց, ուր փոխան  
Հըաշէկ սըլաքք կը չողան:

Հրիս աչացդ մէկ կայծին  
Եւ մէկ վանկիդ զիս գերին,  
Շըղթայեցիր զիս, ա'նգութ,  
Նշոյլներովն վեհ հոգւոց:

Թո՛ղ սիրտս, ինձմէ զնա հեռի,  
Չուզեմ հոգւոյս թագուհի  
Քեզ՝ որոյ կուրծն վարդի թերթ  
Այլ կրանիտ սիրտն է դէթ:

Դու որ գիտես լոկ բուրել,  
Գիրդ սրտերու վէրք փորել,  
Եւ կը սիրես երբ կարի՛  
Քեզ պաշտող սիրտն արիւնի:

Թաւուտքի մը շուք նըսեմ  
Երրոր մենիկ արտասուեմ,  
Հոն ես դու, կը դանես զիս  
Տերեւներէն կը խօսիս:

Երբ առուակին մէջ փաղփուն  
Կ'ուզեմ մոռնալ դէմքըդ, դուն  
Դարձեալ չոն կը գըտնես զիս  
Այներէն կը ժըպտիս:

Երբ կը փախչիմ ժայռ ու սար՝  
Զախճախել սիրտս եւ քընար,  
Հովին մէջէն միշտ մընչես՝  
Թէ բնաւ զիս սիրած չես:

Գրկեմ սրտովս արդ ցուրտ հող,  
Ի ալ չը դիպիմ քեզի թող,  
Կոյս մ'է նաեւ վերեզման...  
Կոյ խորունկ սիրտ մ'անոր նման...

1869

## Ս Ի Ր Ե Լ

Բով մը նայուածք՝ փունջ մը յըպիտ՝  
Բուրայ մը խօսք դիւթեց իմ սիրտ:

Ես ուզեցի լուռ մենանալ  
Սիրել փըթիթք՝ խորշեր թաւուտ,  
Սիրել կայծերն երկնի կապուտ  
Առարտւան շաղն՝ իրիկուան բալ՝  
Ճակատագրիս սեւ գիծ կարդալ՝  
Խոկալ՝ սուզիլ՝ ըզմացիլ սուտ:

Ո՛չ, խուրձ մը վարս՝ եղեմ մը շունչ՝  
Երջաղղեստ մը չընեց իմ շուրջ:

Ես ուզեցի լոկ ու մինակ  
Սըրտակցիլ չինջ վըտակին հետ,  
Յիշատակի չունի նա հետ,  
Սիրտ մ'որոյ մինչ սուզիմ յատակ,  
Գըտնեմ զիս հոն տժդոյն յատակ,  
Գաղտնի՛ք մ'ունի — այն՝ անթիւ վէտ:

Եթեր մը տրոփ սրտի լսեցի,  
Հծծեց. — «Կ'ուղե՞ս սիրա, և'կ ինձի:»

Ես ուղեցի սիրել զեմիւս  
Որ երկնքէն թըռչի բեկըեկ,  
Նա չը սիրեր խոցել երբէ՛ք,  
Հոգի՛ մ'որոյ գաղանիքն է բոցր,  
Գիտէ շոյել երազներ բիւր,  
Երկնի բոյրն յուշ կ'ածէ առ հէք:  
Ո՛հ, փունջ մը բոց վըսփըսաց ինձ.  
— «Կ'ուղե՞ս պաշտել հոգի մ'անրիծ:»

Ես ուղեցի քընարով մի  
Լոկ սիրել հոս՝ հոս դալիահար,  
Պաշտել՝ զրկել միայն քընար,  
Սիրով էակ ճանչել զանի,  
Բաս իմ քընաց լարել աղի,  
Եւ սրտակցիլ սիրողարար:  
Եէ մօտեցաւ լուշիկ՝ ըստւ.  
— «Քնարդ է ցուրտ սիրա, եւ ոչըսդ՝ ցաւ:»

Թոթուեց թեւերն հոգիս մորար,  
Ճանչեց լրինէ, գեղ ու կըրակ՝  
Սիրան անտպակ' ինչպէս վտակ՝  
Անմե՛զ՝ ինչպէս սիւդ դալիահար՝  
Հաւասարիմ՝ ինչպէս քընար,  
Հրաժեշտ արւաւ կեանքի մենակ:  
Բոյլ մը նայուածք՝ փունջ մը ժըմիա,  
Բուրաց մը խօսք դիւթեց իմ սիրա:

## Լ Ճ Ա Կ

Ինչո՞ւ աղշած են, լըճակ,  
Ու չեն խայտար քու ալեակք,  
Միթէ հայլւոյդ մէջ անձկաւ  
Գեղուհի՞ մը նալեցաւ:

Եւ կամ միթէ կ'զմայլի՞ն  
Ալեակդ երկնի կապոչտին,  
Եւ այն ամպոց լուսավիթիթ  
Որք նըմանին փըրփուրիդ:

Մելամաղձոտ լճակ իմ,  
Քեզ հետ ըլլանք մըտերիմ,  
Սիրեմ քեզի պէս ես ալ  
Գրաւիլ, լուկ ու խոկալ:

Ո'րքան ունիս դու ալի՛  
Ճակատս ա'յնքան խոկ ունի,  
Ո'րքան ունիս դու վըրփուր,  
Սիրտս ա'յնքան խոց ունի րիւր:

Այլ եթէ գողդ ալ թափին  
Բոյլքն աստեղաց երկւնքին,  
Նըմանիլ չե՛ս կըրնար դուն  
Հողւոյն՝ որ է բոց անհո՛ւն:

Հող աստղերը չե՞ն մեռնիր,  
Ծաղկիներն հող չե՞ն թռոմիր,  
Ամպերն չե՞ն թըրջեր հող,  
Երբ խաղաղ էք դու եւ օդ :

Լըճա՛կ, դու ես թագուշիս,  
Զի թ' հովէ մ'ալ խորշոմիս,  
Դարձեալ խորքիդ մէջ խըռով  
Զիս կը պահես գողդզալով :

Շատերը զիս մերժեցին,  
«Քընար մ'ունի սոսկ» — ըսին.  
Մին՝ «Դողդոջ է, դոյն չունի» —  
Միւն ալ ըսաւ. — «Կը մեռնի՛» :

Ոչ ոք ըսաւ. — «Հէ՛ք տըղայ,  
Արգեօք ինչո՞ւ կը մըխալ,  
Թէրեւս ըլլայ գեղանի,  
Թէ որ սիրեմ, չը մեռնի՛» :

Ոչ ոք ըսաւ. — «Սա աըղին  
Պատոե՛նք սիրաը տըրտմազին,  
Նայինք ինչե՛ր դրուած կան...»  
— Հոն հրդեհ կայ, ո՛չ մատեան:

Հոն կաչ մոխի՛ր... յիշատա՛կ...  
Ալեակրդ լուղե՛ն թող, Լըճա՛կ,  
Զի քու խորքիդ մէջ անձկաւ  
Յուսահատ մը նայեցաւ...» :

## ՊէՏՔ Է ՄԵՌՆԻԼ

Դժգոյն գիշեր մ'էր քաղցրաբոյր աշնային,  
Երկինքն աստղեր զերթ «սիրոյ վէրք» ցուլային,  
Դեղնած ու չոր թերթից՝ լուսինն իւր բեկրեկ  
Շողքը ցողէր ամրան վարսիցն աղէրեկ.  
Շամքերուն մէջ կը սողոսկէր ուղիս մ'անհետ,  
Կայծեր՝ աստղեր կը խաղացին ալեաց հետ,  
Սիւզը խաղար տերեւներուն հետ թէթեւ,  
Կը չոյէր գլուխս՝ այրած ձակասս վառէ թեւ,  
Նա իւր չնչափն իս զոհ ընել կը կարծէր,  
Բայց կ'արծարծէր, ո՛չ, իս սիրոյն բիւր կայծեր...  
Ոգի մ'անցաւ սրտէս, թողուց հոն ըստուեր,  
Աստեղց լոյլ մը... միայն գիտեն զայս աստղեր...  
Համբոյրի մը յիշատակն էր սիւզին չունչ,  
Իր գողդոջ ձայնն՝ տերեւներուն սա շըշոնչ  
Գունատ՝ ձակափն տիրիկ պատկերն այս լուսին...  
Ո՛չ, կեանք պէտք է տալ՝ սիրտ տրուի թէ կուսին,  
Կը սիրէ նէ, նայուածքին մէջ կը թռոմի.  
— Ո՛չ, ի՞նչ է նէ. ձիւնով շաղուած մի անդրի,  
Վսեմ ձակտին վրայ զոյգ մը աստղեր վառ՝  
Եթէ սիրէ՝ հալի, թ' ատէ՝ կըտրի սառ...  
Լոկ հուր աչեր՝ ժըպիտ՝ արցունք տեսի նախ.  
Կուրծս ուռուցիկ լանջ մը ըզգաց սիրաբախ,  
Սիրոյ մբունջ՝ հառաչ լսեցի բեկրեկ խօսք,  
Դողդոջ ու գիրգ՝ պաղ ձեռք մ'ըզգաց ձեռքը սոսկ,  
Թէւերուս մէջ լոյս մը՝ հով մը մարեցաւ.

կակ չէր նէ, այլ ոէր՝ հուր՝ շունչն ժըպիտ՝ ցաւ.  
Գոհար աչեր՝ վարդ այս, այլ ինքն էր թախիծ.  
Ան գիսաւոր աստղէր «քար մը» մընաց ինձ...  
Յիշտակ մը՝ գերեզման մը... սուրբ սափոր՝  
Ուր հեկեկով սիրալս կ'ընէ միշտ թափօր...:  
Երանի՛ թէ ըլլամ ևս չիթ մ'արտասուք  
Եւ անհետին գամբանիդ քով սիրասուզ.  
Իցի՛ւ թէ խոս մ'ըլլամ ու ևս ցամքիմ հոս.  
Ծաղիկ կ'ըլլամ՝ բայց առանց քեզ չունիմ հոս  
Լոյս թէ մութ՝ քուն՝ չուքրդ պիտի չանհետի,  
Հառաչելով ուշ պիտ՝ ըլլամ ոսկը ու զի,  
Շիրճիդ վարդը չը թոռմած՝ քեզ գրրիեմ ևս...  
«Կեանք կու տաս, սիրտ թէ տաս» ըսեն հոեւէս:

1869

## ԱՐ ՄԱՅԻՍ

Ծաղիկներու մայրի՛կ դու կոյս,  
Ո՞վ իմ Մագի՛ս ծաղկահանդերձ,  
Սա երիներանդ ծաղկօքդ հանդերձ  
Է՞ր չը բերիր Ծաղիկն հոգւոյս:

Ո՞չ, միթէ կա՞յ այլ զուարթուն  
Մայս հոգւոյ Ծաղիկներու.  
— Նա փողփողէ վերեւ զըլսու —  
Մի դարկահար Մայիս անհուն:

1871

## ԹՐ ՔՈՒՆԻՆ

Երեկոյ է, բոցավառ է հորիզոն,  
Կառք մը կ'անցնի դագաղի պէս յամրընթաց,  
Գեղուհի՛ մը ընկողմանած տրոփէ հոն,  
Վերջալուսի աղջիկ մ'է սա, ո'վ Աստուած.  
Եթէ նայի,  
Կ'ըսես. — «Հի՛մա կը մարի:»

Մեղբամոնէ անդրիանդի մ'է հանդոյն.  
Ի՞նչ դալիկահար... կարծես հաջաղը վառէ  
Պատան մ'է նուրբ ներա վարդիցը արժգոյն.  
Աստուած ըզնէ զոյգ մ'աչերովն կը վառէ.  
Եթէ ժըպտի,  
Կ'ըսես. — Ո՞չ, հի՛մա կ'անցնի:

Նայիլ կ'ուզէ, բայց աւելի կը նըւաղի,  
Միրտը խունկի պէս կը միսա՛յ սիրավառ,  
Նէ շողերու՝ բոյրերու է թագուհի,  
Խոնջ թիթեռնիկ մ'որ կը խնդրէ ծաղկէ թառ.  
Եթէ շարժի,  
Կ'ըսես. — Հի՛մա կը թըռչի:

Լանջն է յուղեալ Ովկէանի մը նըման.  
Կ'ուզէ սիրե՛լ... համբոյրի մ' հետ նուաղիլ,  
Մաշիլ, խամրիլ, խոնջած ընկնիլ գերեզման,  
Քամել սիրոյ կրակէ բաժկին հուսկ կաթիլ.  
Եթէ շիկնի,  
Կ'ըսես. — Հի՛մա կը բուրնկի:

Սըրափ մեղո՞ւ, ինչպէս կոչեց Լամարթին,  
Որուն ծըծած ծաղվկըն՝ սիրտ, մեղրն է ոչը,  
Ես կը կոչեմ զնէ կո՞յս՝ որուն սիրտն է երկին  
Անհուն սիրոյ, որ հորիզոն չունի դեռ.

Եթէ խօսի,

Կ'ըսես.— Հի՞մա կը հատնի:

Նէ կը վասի, մի՛շտ կը վասի, չը հատնիր  
Տընանկ տաճարն վասած ճրագին պէս,  
Աստղերու նման գիշեր սիրէ՝ փողփողիւ,  
Կրակ մ'է փրթած կողէն սիրոյ բոցադէս...

Իսկ թէ մեռնի,

Կ'ըսես.— Հի՞մա կը ծնի:

1871

## Ն Է

Վարդը դարնայնի  
Թէ կուսին տիպար  
Այսերուն չըլլար՝  
Ո՞վ յարգէր զանի:  
  
Թէ չը նըմանէր  
Կապոյտն եթերաց  
Կուսին աչերաց՝  
Երկինք ո՞վ նայէր:  
  
Թէ կուսը չըլլար  
Սիրուն ու ամբիծ,  
ԶԱստուածն այն երկնից  
Մարդ ո՞ւր կը կարդար:

1871

## Ն Ե Ր Ա Հ Ե Տ

Համբո՞յլ մ'առի ներանէ,  
Համբո՞յլ մ'անհուն գորովի,  
Երր կարմիր շողք մարէին  
Հորիզոնին վերեւի:

Չեռքըս տարաւ կուրծին՝ չո՞ն  
Սիրոյ երկին մ'որոտար,  
Թօջնեցայ գիլկն ես իրրեւ  
Համբոյլ մ'անհուն դալկահար:

Նէ զիս իր քով նըստեցուց  
Գորգի վըրայ դալարեայ,  
Հուսկ ձաճանչ մը պլպլար  
Ներա դիմացը վըրայ:

Թոթովեցի . . . դողացի . . .  
Առի համբոյլ անհամար,  
«Խօսի՞նք.» ըստու — ո՞հ, խօսի՞ւ.  
Հատնիլ է լոկ իհճ համար:

Աչերու բոցն երբ մարի,  
Դադրի տրովին երբ սրտին,  
Լոկ այն տաեն հարկ է որ  
Անզօր շուրթերն խօսին:

Հուր հորիզոնն մարեցաւ,  
Երկինք աստղեր փթթեցան,  
Համբոյր մ'առի դարձեալ եռ  
Յանուն աստեղց ցիր եւ ցան:

Նէ թողուց ու վարսկն ազատ  
Սիւգը գէպ յիս բերելով  
Միշտ հովահրէ բըռընկած  
Ճակատու զով բոյրերով:

Ո՛չ, այն ժամը սսկեզօծ  
Անշուշտ սահած, թըռած է  
Ճակատագրին անողորմ  
Մեւ ձեռքերէն երկաթէ:

Մեր համբոյրներն պահեցին  
Տերեւներն խարչափմած,  
Եւ չողերու տըռին չուք  
Աստղերն երկնից այն անամա:

Չեռք վերցուցինք աստղերուն,  
Մէր ուխտեցինք իրարու,  
Դողդըղացին աստղերն ալ  
Մեր երդումէն ահարկու:

Լըսեց երկինք մեր ջերմ ուխտ,  
Աստղեր սրսկեց ի գորով,  
Բընութիւնն եղաւ պատկիչ,  
Մեզ պըսակեց աստղերով . . . :

## ԿՈՅՍՆ ԼՔԵԱԼ

Հալեց սառեր գարնան արեւ,  
Ուկի մատամբք ծաղիկ՝ տերեւ  
Ցանեց, ցըրուեց ամսու ու բալ փութ,  
Պարզեց աստեղց կամարն կապոյտ:

Ո՛չ, ինչո՞ւ կուսին  
Նայուածքն է մըթին:

Ոսկի սրփուեց լերանցն արփի,  
Ծիծաղեցաւ լուսինն յալի,  
Կայծ ու ծիծաղ, ծաղիկն համբուն,  
Թերթեր՝ ուր սէր կարդաչ զուարթուն:  
Ո՛չ, ինչո՞ւ գունատ  
Է կուսին ճակատ:

Բուլրուլն թառեր թաւուտ թըփին՝  
Գեղգեղէ գե՛լ աղեօք սըրտին.  
Թըռչունք մըթին անտառոց խոր  
Զայնակցին, հեշտ սիրով ժըխո՛ր . . .  
Ո՛չ, ինչո՞ւ լինի  
Լուռ՝ կոյս լեզուանի:

Ալք սիրոյ ցոյց տան ձայն՝ նետ,  
Մըրմունջ՝ նայուածք տանելով հետ,  
Զըրել կ'երթան ծաղկոտ մարմանդ,  
Թօթվէ խոտէն հովն աղամանդ:  
Ո՛չ, ինչո՞ւ արտսուք  
Պափէ կոյսն ի սուգ:

Ի դրանց սովի արեւելքին՝  
Թըռչըտելով սիւգեր հեշտին՝  
Ծաղկանց՝ ալեաց՝ թերթից համբոյր  
Տալով սահին թողլով համ՝ րոց.  
Ո՛չ, ինչո՞ւ հառաջ  
Հանէ կուսին լանջ:

Ո՛ կոյս, ինչո՞ւ այսպէս արրատում.  
Սամոյր հոպոպքո արասուտաթուրմ  
Դէժքըդ սիրուն ծածկեն, վերցուր  
Ճակատդ, շմնչէ սէր, լոյս ու բոց.  
Անկողինդ՝ ծաղկունք,  
Աստղեր՝ քեզի շուք:

— Սիրէի ես աստղերն երկնի,  
Ալին զիս ցոց տար գեղանի,  
Վայլէր ծաղիկ ծակախս անսուզ,  
Զեփիւն ունէր հեշտ փրսփրսուք՝  
Մատնելու ըդկուսին.  
Հրապո՞յրք խարուսիկ:

1870

## ՍԻՐԵՑՔ ԶՄԻՄԵԱՆՍ

Վարդակարմիր Գողգոթային վեհ դադախ  
Միշտ փարփլող, սիրու անշէ՛ջ ճառագայթ,  
Դեռ կ'սպասի՞ս թափել սրբոց քու սըլաք.  
Զո՞լ կը հըսկես, վիհ եւ անդո՞ւնդ, թէ կը մտիք,  
Որ սեւ ժայռից մէջ մարեցաւ այն բեկրեկ  
Բարբառն վըսեմ թէ «Բղմիծեանս սիրեցէք:»

Տընանկին դամբանը կ'անհետի ոտնակոխ,  
Տընակին մէջ մարի առկայծ կանթեղն հող,  
Այն մութին մէջ նօթի տըղեկք կը հեծեն,  
Դըղեակըն խրախս մինչեւ լոյս ջահք կը հիւծեն,  
Հարուստին կառք ժըխորով կ'անցնի սրարշաւ,  
Հէքին դապաղն իր գերեզմանն լուռ իջաւ . . . :

Դէթսեմանին իջնող հրեշտակն դալկահար՝  
Որ գեղ՝ ծաղիկ՝ արցունք ու փառք չը ձանչնար՝  
Նորա ցուրտ գողն աղքատը սոսկ կ'ըսփոփիի,  
Ճոխն ու տընանկ պատանքին մէջ կ'ըլլան մի.  
Կայծակնաթեւ թէ մըռնչեն մըրըիկներ  
Թէ «Սիրեցէք զիրար,» հէքն հոս չե՞ն սիրեր:

1869

## ՆԱՅՈՒԱԾՔ ՄԸ

Ամրան տապէն ես խոնջած՝  
Թաւուտքի մը բիւր բիւր կայծ  
Տերեւներուն շուքն ինկած՝  
Ո՛րչափ սիրեմ շունչն հովտաց՝  
Մեղմիկ  
Հողմիկ:

Արշալուսին կանուխկեկ՝  
Ո՛րչափ սիրեմ՝ ստքըս մերկ  
Կոխելով մարգ ծաղկաներկ՝  
Լըւացուելու գանել մէկ  
Յըստակ  
Վըտակ:

Երբ միայնակ ես դժմ ման,  
Ո՞րչափ սիրեմ՝ լրակներս մերկ  
Ներշընչելու սէրս անձայն՝  
Հոտոտելու կուսի նըման  
Թաղցրիկ  
Ծաղիկ:

Երբ հովանի աստղազարդ,  
Բլլայ երկնից գմբեթարդ,  
Ո՞րչափ սիրեմ՝ ի սաղարթս,  
Երբ կը հիւսէ երդ ի վարդ  
Թըթռակ  
Սոխակ:

Բայց զասոնք չեմ վիրսեր բնաւ  
Մէկ նայուածքին հետ անբաւ  
Թէ լուղարկէ ինձ հեշտեաւ  
Իր աշերէն վառ ու սեաւ  
Լուսիկ  
Կուսիկ:

1871

Դ Ր Ժ Ե Լ

Փունջ մը կընճիռ՝ բոյլ մը կայծակ՝  
Դըժոխք մ'անէծք խոցեց հոգեակս:  
Ես ուղեցի պաշտել ըղնէ,  
Սիրել ժըպիտքն՝ փըթիթք անհուն,  
Սիրել աստղերն սեւ աչերուն,

Եւ այն խոկումն, որ մըթագնէ  
Պաչառ ձակատն՝ այն ամպն է  
Որ կը շպարէ դէմքը լուսնոյն:  
Գիշեր մը սուզ՝ անզունդ մ'հառաչ  
Յուղեց ներս հոգին ու լանջ:

Ես ուղեցի միշտ քովն ըլլաւ,  
Մըտիկ ընել թընդիւն սրտին,  
Շնչել՝ խմել ներս հոգին,  
Եւ շօշափել լոկ ձիւնափայլ  
Ծոծորակին վըրայ ծալ ծալ  
Թափող վարսից ալեակըն ծըփին:

Ովկէան մը տըրտունջ լսեցի.  
«Զիս կը նեղե՞ս» հըծծեց ինծի:

Ես ուղեցի քընար մ'ըլլաւ  
Ներս ձեռքին տակ հեւացող,  
Ներս հոգւոյն խորն հիացող  
Թէթեւ պատկեր մ'ըլլաւ շարժեաւ,  
Մոռնալ զիս, լոկ ըզնէ խոկաւ  
Կ'վառէ երազ մ' որուն մէկ շող:

Ամպրոզ մը սաստ ցընցեց հոգիս,  
Գոչեց. — «Սիրել չե՞ս կընար զիս:»

Ի զո՞ւր սիրտըս մըխաց առջին՝  
Խընկարկելու սիրտն անապատ,  
Յուցի իրեն ձակատս գունատ,  
Կուրծըս գողած՝ մարն իմ աչքին,  
Ի զո՞ւր շուրթերս գողղոջեցին,  
Զինքը սիրելս հըծծեցին յայտ:

Նէ հեռացաւ ինձմէ, ըստ:  
— «Բա՛ւ սիրեցի քեզ, մնաս բարեա՛ւ:»  
  
Որոտացին իսկմանցս աճպեր,  
Կայծակնահար ըրին հոգիս,  
Մոփիր դարձան երազներս յիս,  
Ճակատագիրս ինձզաց ի վեր.  
Խորշ մը կար, որ զիս չը ծաղրէր  
Այն՝ լուս փոսն էր զերեզմանիս . . . :  
  
Փունջ մը կընձիր՝ բոց մը կայծակ՝  
Դրժոխք մ՝ անէծք խոցեց հոգեակս:

1871

## ԶՆԷ ՊԱՇՏԵՄ

Ճառագայթի ու վարդի  
Փըթթումներով վեհապահ  
Ես չը սիրեմ սա դէմքը՝  
Սիրոյ ժպտով մը օծած:  
  
Ես չը սիրեմ՝ երբ կուսի  
Մ'աչերը զիս բուրգառեն՝  
Զերթ հուր աճպոց զոյդ մը հիւս  
Յօնիցը տակ մեղմօրէն:  
  
Գիսասաղի պէս հերարձակ՝  
Ես չը սիրեմ սա վընիս  
Կոյսն, ոչը դէմքէն կը վըթթին  
Լուսնի դալուկն ու ժըպիտ:

Ես չը սիրեմ՝ հանդիպիմ  
Երբ կուսի մը հեղանապ,  
Որ եղեմ մը կը բուրէ,  
Վառէ երկինք մը երազ:  
  
Ես չը սիրեմ սա կապոյտ  
Զոյդ մ՝ երկիններն զինովցած՝  
Ոյր մէկուն մէջ պաշտինաա  
Եւ միւսին մէջ ալ Աստուած:

Ես չը սիրեմ սա օտար  
Ժըպիտները յուսաշող՝  
Որք ծաղիկներ են սուտ սոսկ  
Սըրտի անդունդը ծածկող:

Ես կը պաշտէմ զիմ Պ . . .  
Ինձ կը բաւէ իր սըրտին  
Մէկ ճառագայթը միայն  
Եւ մէկ վարդը իր ժպտին:

Թէեւ սեւ աչքն հեղեղեն  
Անթիւ աստեղց միշտ լոյլեր՝  
Իր սեւ յօնից շուքին տակ՝  
Զորս ութ օրն է նա զըծեր:

Լուսինը ո՛չ ներա վարսն՝  
Եւ ոչ ալ վարդը ունի  
Ճառագայթումը ներա.  
Ճառագայթում սիրողի:

Ես գողղողամ իր վըրմայ,  
Նէ իմ վըրայ զորովի,  
Իսկ թէ մոռնայ զիս օր մը...  
Ա՛չ, այն օրը քա՞ր կըտրի...:

1871

## ՍԵՇԻ, ՍԵՇԻ

Երբեմն հոգիս ասաղի մը րոց  
Եւ թիթեռնի մ'ունէր թեւեր.  
Վերջալուսի նրման ամպոց  
Երաղներ, հո՛ւր ճակատու վառէր:

Արդ սառոցներ դառն արտօսրի  
Կը քարանան կուրծիս ներքեւ,  
Եւ բարդք ամպոց սեւաթորմի  
Կ'ուզին խեղդել սիրտու ու արեւ:

Հազիւ քանի մը օրերն կեանքիս  
Ուկեզօծեց իմ բաղդը վատ՝  
Որոնք եղան լոկ Ովասիս  
Մեղմով՝ կեանքիս դառն անապա՛տ:

Մենանալի օրեր ցըգերջ  
Երբեմն՝ հովտի, ծաղկանց և երկնի  
Զիւնափըթիթ ամպերուն մէջ  
Կեանքիս մըրուրն ես թափէի:

Ծըծէի սէ՛ր, ծըծէի կեա՛նք,  
Մինչ վերջալոյսն կը հրահրէր՝  
«Մնաս բարով»ի սա կարմրորակ,  
Տըխուր կրակ երկնի բոցեր:

Ունէի ես երբեմն առատ  
Վարդեր՝ առատ աստղեր նոյնպէս.  
Ճակատագիրս սեւ՝ տեսաւ շա՛տ,  
Բրցուց, քաղեց զանոնք սըրտէս:

Ունէի ես իմ սիրուհին,  
Որոյ թէպէտ աչքն էին սեւ,  
Սակայն սըգալ չը գիտէին...  
Հրեշտակ մ'էր նէ, հրեշտակ անթեւ:

Սեւ երազ մը օր մը դողդոջ  
Մըզեց զիս սեւ փոսի մ'առջին,  
Ուր քար կըտրած՝ սիրտ ի թընդոջ  
Դագաղի մ'աչքս յառած էին:

Աւա՛ղ, ներա վարդքն ու աստղերն  
Լուռ՝ պիտի տար կուլ այն սեւ փոս.  
Յուրաս համբոյր մը տոի ճակտէն.  
Ներա վերջին ձօնն էր, ափսա՛ս:

Եւ լըսեցի յալնժամ՝ թի թի,  
Սեւ սեւ հողեր կոչտ թընդեցին.  
Տըխուր քօղքին վըրայ վայտի...  
Դըժոխք մ'անէ՛ծք այն սեւ օրին:

Այն ցուրտ հողերն վիճ գասարկ սիրտ  
Լըցուցին՝ փոսն դոցելնուն հետ,  
Եւ այս աշխարհն ալ անժըպիտ  
Գոցեցին իմ առջեւ յաւէտ . . . . :

1871

## ԿՈԿՈՆ — ԾԱՂԻԿՔ ԿՈՒՍԻՆ

Լուսափրթիթ՝ և անարտա  
Զոյդ մ'աշխարհներ ևս առսի  
Ճառագայթից՝ բոյրերու  
Եւ փափկութեան ու լոյսի:

Ո՞հ, չէ նոցա պէս ամրիծ  
Խտալական վեհ երկին,  
Եթէ չունին աստեղց բոյլ,  
Ամոլ ու կայծակ ալ չունին:

Ո՞հ, յաւետեան միշտ կոկոն  
Կարծես զոյդ մը ծաղիկ են,  
Բայց նըման կոյս սրբուերու՝  
Կարի քաղցըը կը բուրեն:

Զեռք կարկառել ս'աշխարհաց  
Ակնախըտիդ ու անտես՝  
Յանդուդն ըլլալ է լոկ քան  
Չաշխարհական Արտաշէս:

Ի՞նչպէս արդեօք կերտեց Նա  
Լուսաղունաներս այս դոզդոջ,  
Նա աշխարհի քան ըգիկերտ  
Մասձեց ոգի տա ու կընոջ:

Կը դոզդողան իժ չուրթեր  
Հըպիլ սիրու այդ խրոսի  
Կոկոն-ծաղկանց՝ խամրելու,  
Արատելու երկիւղով:

Այլ ո՛ր չուրթըն յանդգնի  
Հըպիլ հրաշից այդ լուսէ,  
Կերդնում յաշխարհն աստեղաց  
Թէ նա դար մը կը ծըծէ:

1871

Ի ԳԵՐԵԶՄԱՆՆ  
ԱՄԵՆԱՍԻՐԵԼԻՈՅ ՎԱՐԴԱՆ ԼՈՒԹՖԵԱՆԻ

## ՀԵԾԵԾՄՈՒՆՔ

Ո՞հ, երկընքի ժապաւէններ՝  
Ճառագայթներ՝ միացուցած  
Եին սրբուերը մեր միմեանց՝  
Մեր սրբուերը սիրանըւէր:

Նոքա միմեանց համար քանի՛  
Եին անհո՛ւն բա՛ց մատեաններ,  
Հո՛ն ամէն բառ խորք մը ունէր  
Իր ներքեւը սիրոյ, ցաւի:

Ո՛Հ, կը յիշե՞ս, զածլլայի  
Սարը նըստած լուռ մըխալինք,  
Ուր չուք տային մեղի նոճիք՝  
Սեւ հովանոցք վըշտահարի:

Հսթամպօլի կապոյտ գօտոյն՝  
Վոսփորի ծուփը դիտէինք,  
Ուսկից եւ մերթ զանամպ երկինք.  
Ա՛, ախորժներ լուռ մեր հոգուոյն:

Այն հիւսկէններըն երկընքին՝  
Այն անպերը ձիւնաթողմի՝  
Մինչ երեկոյ, ո՛Հ, մի առ մի  
Մեր նալուածքը գըրաւէին:

Զէինք խօսեր, խօսքն մեր հոգւոց  
Անշունութիւնը կը պըղծէր.  
Մենք զերթ երկու տըժգոյն բոցեր  
Իրարու մէջ կ'այրէինք սոսկ:

Մեր հոգիքը նոճիներու  
Թուփի թիթեռներ էին տըրտում,  
Սեւ ծըծէինք, սո՞ւզ անշատնում,  
Նայէինք միշտ երկրէս հեռու:

Անյուսութիւն, գերեզմանի  
Այդ սեւ կաթը չա՛տ ըմպեցինք  
Քեզ յափրեցուց այդ ըմպելիք,  
Եղար երկնից տըժգոյն որդի:

Քու գալուկդ զիս ցաւցուց չա՛տ,  
Եւ նայուածքը վերջին նըւադ՝  
Զոր ուղղեցիր ինձի, աւա՛զ,  
Բեւենեցուց յիս յիշտատկդ:

Երջանի՞կ ես հող թէ թըշուառ,  
Զուարթնոյ թեւով լուր մ'ինձ զըրկէ.  
Ա՛Հ, այս աշխարհս միշտ տաղտուկ է...  
Յաւերու մէծ մայր մ'է աշխարհ:

Ո՛Հ, եթէ հող ծառի մը չուք  
Կալ, եւ նորա քով նէկ վըտակ,  
Եթէ կայ հող սէր անապակ,  
Կան ապատ օդ,

Ո՛Հ, կը թօթլեմ ես այս աղտոտ  
Զորձն հոգւոյս՝ կեանքս՝ մինչ իսկ այսօր,  
Հող կը հազնիմ, հո՛ղ ուղաւոր...  
—Ա՛Հ, ուղածներս, Վա՛րդան, կա՞ն հող...

1871

## Հ Ծ Տ Ի Ւ Ն Ք

Երբոր վարդի վաւնջք հայեցի  
Ծըլան տըժգոյն ճակտիդ վերեւ,  
Խոնարհեցիր աչերդ արեւ,  
Քեզ այն օրէն ես սիրեցի:

Թերթեր յուզող սիւդի՞մը պէս  
Թըսար՝ սրտիս ծալքերն թօթվել,  
Քընարի մը կըրակէ թել՝  
Քեզ ձըգեցիր ուռ աղիքէս:

Արդ կը փախչիս ինձմէ սիւդի  
Պէս, շուքըդ տաս լոկ քնարիս,  
Գիսաստղի պէս հեռուն կ'նաղիս,  
Հովին տըւած մազերդ ոստի:

Երբ աստղալոյց գիշեր է զով,  
Շրջագայիս Պաղլար-Պաշի,  
Գիտե՞ս թէ սիրտս ո՞րչափ մաշի՝  
Շրջագգեստիդ լոկ շրշմնով,

Գայ սիւդն ազատ քեզ այցելու,  
Նալին քեզի աստղերն ազատ,  
Բստուերին մէջ մինակ ու զատ՝  
Ես կը դողամ քեզ մօտելու:

Ո՞չ, թո՞ղ երթայ սիւդն իր ծաղկոց,  
Նալին աստեղը թո՞ղ յՈվկէան,  
Եւ թո՞ղ մէկ մ'նս ալ գալիանա՞մ  
Քու նալուածքիդ մէջ կըրակութոց:

Մաշիկն երբոր շառագունած  
Իջնէ լեռնէն ի՛ հորիզոն,  
Ալ կ'անհետիս, չե՞ս շրջիր հոն՝  
Կազին՝ հովին՝ աստղին դիմաց:

Գերեզմաննոցին ցուրտ ծառեր  
Կը փըսփըսան մեռելոց հետ,  
Շրջագգեստիդ շրշմնին գէթ  
Տան արձագանդ՝ մահահրաւէր:

Նըւազած են լոյս ու ժըխոր,  
Դադրած շրչիւնք կանանց անմոռունչ  
Սըրդ կը թաղումին համբոյր՝ մբմունջ՝  
Աստեղազարդ անդունդին խոր:

Շրջագգեստիդ խշրտումք յար  
Կը փըսփըսայ գեռ ականջիս,  
Ճեծկըլտալով իջնէ հոգիս  
Արտօսրալից անդունդ մ'ի փար . . . :

1871

## ԻՄ ՀԱՆԳԻՄԸԸԸ

Եթէ մօտի հողակոյտիս,  
Թուիս մոխրագոյն ւաչիր ներա,  
Թէ ջուխտ մարդրիս թափին իմ վրայ,  
Չը ցաւազնիր ոսկերոտիս:  
Այս իմ հանդիսան՝

Իմ լըռանիստ,  
Ա՛յս օթեւան  
Խաղաղութեան:

1871

ՆՈՒԷՐ ՅԻՇԱՏԱԿԻ  
ԱՌ Պ. Յ. ՃԱՆԹԵՍՁԵԱՆ

Յ Ո Ւ Շ Ք

Աս կապոյտ մայր-ովկէանին,  
Ուր փողիովեն աւազք ոսկի,  
Մեր երազոց վասարանին  
Եղբէն՝ վարդից ձէջ ածիւնի՝  
Երբ արեւը շողշողէ,  
Դու իմ սէրը միշտ յիշէ:

Թաւառտքէ մը կանաչ ու մորչ՝  
Որոց չը սիրէինք միշտ,  
Նստիլ՝ խօսիլ շրթամբք գողդող՝  
Ծըծել անյագ իրարու սիրտ՝  
Երբ տերեւ մը խարշափէ,  
Դու իմ մրձունջըը յիշէ:

Առաւոտներն զարնանացին՝  
Ո՞հ, հորիզոնն ալ վարդավառ՝  
Յայց ելնելուդ ծաղկած մարդին՝  
Ուր կը դըտնես մորչ, չոր մացառ՝  
Երբ թըոճիկ մը ճըռուողէ,  
Դու իմ իղձերը յիշէ:

Պաղար պաշի ելած ատեն՝  
Եւ կամ սարը Զամլընացին՝  
Սիրուն վացրեր, ուր միշտ արդէն  
Ճեծել հոդիք մեր սիրէին՝  
Երբոր զեփիւո մը փըչէ,  
Դու իմ հոդին միշտ յիշէ:

Եւ առօրեայ աշխատանքէ՝  
Վաստակարեկ վերադարձիղ՝  
Եւ կամ սիրու արշաւանքէ  
Դարձած ատեն տրոփի ՚ի սիրու՝  
Երբ հորիզոնն հրդեհէ,  
Դու իմ կրակները յիշէ:

Ամրան զիշեր մը երբ զանհս  
Աստղերն առաստ գլխուդ վըրայ՝  
Եւ լուսինը լապտեր ընհս՝  
Դողդոջ քայլից զէպ ՚ի Մօտայ՝  
Երբ ըրջազգեստ մը ըլրչէ,  
Իմ մաշած սիրու յիշէ:

Տըրառւմ նստած զու պատուհան՝  
Յառած երկնից այն սեւերես՝  
Սեւ մաածմանց լոկ վասարան՝  
Տըժդոյն ճակատդ եւ աչերդ վէս՝  
Տըխուր կոչնոկ մ'երբ հնչէ,  
Մակրմիդ մահը ցիշէ:

## ՏՐՏՈՒՆՁՔ

է՛, ծընաք բարով, Աստուած եւ արեւ՝  
Որ կը պըլպըլաք իմ հոգւոյս վերեւ...  
Աստղ մ'ալ ևս կերթամ յաւելուլ երկնից,  
Աստղերն ի՞նչ են որ եթէ ոչ անրիծ  
Եւ թշշուառ ոդւոց անէ՛ծք ողլազին,  
Որք թըռին ալքել ճակատն երկնքին.  
Այլ այն Աստուծոյն՝ շանթերո՛ւ արձատ՝  
Յաւելուն զէնքերն ու զարդերն հըրատ...  
Այլ, ո՞հ, ի՞նչ կըսեմ... շանթահարէ՛ զիս,  
Աստուա՛ծ, խոկն հսկայ փշրէ՛ հիւլէիս՝  
Որ ժպրհի ձգտիլ՝ սուզիլ խորն երկնի,  
Ելնել աստղերու սանդուխքն անալի...  
Ողջո՞յն քեզ, Աստուա՛ծ դողդոջ էակին,  
Շողին, փըթիթին, ալւոյն ու վանկին,  
Դու որ ճակտիս վարդն ու բոցն աչերուս  
Խըլեցիր թրթումս շրթանց՝ թոփին հոգւոյս,  
Ամտ տըւիր աչացս, հեւք տըւիր սըրտիս,  
Բսիր ճահուան գուռն ինձ պիտի ժըպտիս,  
Անշուշտ ինձ կեանք մը պահած ևս ետքի,  
Կեանք մը անհուն շողի՝ աղօթքի.  
Իսկ թէ կորնչի պիտի իմ հուսկ շունչ  
Հոս ճառախուոյի մէջ համր աննունչ,  
Այժմէն թո՞լ որ շանթ մ'ըլլամ դալկահար,  
Պըլլուիմ անուանդ, մոնչեմ անդազար,  
Թո՞լ անէծք մ'ըլլամ ու կողըլ խըրիմ,  
Թո՞լ յորջորջեմ քեզ. «Աստուա՛ծ ոխերիմ»:  
Ո՞հ, կը դողդոջեմ, տժոյն եմ, տժո՞յն,  
Փըրփըրի նե՛րսըս դըժողքի մ'հանգոյն...:

Հառա՛չ մ'եմ հեծող նոճերու մէջ սեւ,  
Թափելու մօս չոր աշնան մէկ տերեւ...  
Ո՞հ, կայծ տըւէք ինձ, կա՛յծ տըւէք, ապրի՛մ...  
Ի՞նչ, երազէ վերջ գըրկել ցուրտ չիրի՛մ...  
Այս ճակատագիր ի՞նչ սեւ է Աստուա՛ծ,  
Արգեօք դամբանի մրուրո՞վ է գըծուած...  
Ո՞հ, տըւէք հոգւոյս կրակի մի կաթիլ,  
Սիրել կ'ուզեմ զեռ ւապրիլ ու ապրիլ՝  
Երկնքի աստղե՞ր, հոգւոյս մէջ ընկէ՛ք,  
Կա՛յծ տըւէք, կեա՞նք՝ ձեր սիրահարին հէք:  
Գարունն ո՞չ մէկ վարդ ճակտիս դալկահար,  
Ո՞չ երկնի շողերն ժըպիտ մ'ինձ չե՞ն տար.  
Գիշերն միշտ գազազս, աստղերը ջահեր,  
Լուսինն յար կուզայ խուզարկէ վըհեր.  
Կըլլան մարդկի որ լացող մը չունին,  
Անոր համար է որ նա դըրաւ այդ լուսին.  
Եւ ճահամերձն ալ կուզէ երկու բան.  
Նախ կեա՞նքը, վերջը լացող մ'իր վրան:  
Ի զո՞ւր գրեցին աստղերն ինծի «սէ՛ր»,  
Եւ ի զո՞ւր ուսոյց բուլբուլն ինձ «սիրել»,  
Ի զո՞ւր սիւզեր «սէ՛ր» ինձ ներշնչեցին,  
Եւ զիս նորատի ցուցուց ջինջ ալին,  
Ի զո՞ւր թաւուտքներ լընեցին իմ չուրջ,  
Գաղտնապահ տերեւք չառին երբէք շունչ,  
Որ չը խոռվին երազքըս վսեմ,  
Թոյլ ալւին որ միշտ ըզնէ երազեմ,  
Եւ 'ի զո՞ւր ծաղկունք վըթիթներ գարնան.  
Միշտ խակարկեցին խոկմանցըս խորան...  
Ո՞հ, նոքա ամենքը զիս ծաղրեր են...  
Աստուծոյ ծաղրն է աշխարհ ալ արդէն...

## Զ Ն Զ ՈՒՄ

(Օր մը վերջը)

Երէկ երբ պաղ քրտանց մէջ  
Սեւ մըրափ մը կառնէի,  
Եւ թօշնած զոյդ մը վարդեր  
Այտերուս վըրայ կայլիքն,  
Անշուշտ ճակտիս վրայ մահու  
Դալկութիւն մը կը պըլպլար,  
Եւ մահու թուիչ մ'ունէի.  
Լսեցի մօրս հեծեծում . . .  
Բացի աչերս խոնջած , . . .  
Մօրս արտօսրն տեսի' . . .  
Ա՛չ ճշմարիս դորովի  
Մարգարիտներ լոյժ ու կեղծ . . .  
Մայրըս անհուն ցաւ մ'ունէր,  
Այն սեւ ցաւը ե'ս էի . . .  
Ա՛չ, գրլուխըս փոթորկեց,  
Այն սեւ հեղեղն արւի դուրս . . .  
Ա՛չ, ներէ՛ ինձ, Աստուած իմ,  
Մօրս արտօսրը տեսի . . . :

1871

## Ա Ր Կ Ո Յ Ս Ա Ն

Ո՛չ, մինչ ցե՞րը, ըսէ՞ և ո՛ կոյս, հոգիս ըլլաւ գեղուց գերի,  
Եւ մինչեւ ցե՞րը թըթուան աղիք ցաւած սրախս եւ քնարի,  
Լոկ համբուրիկ մ'ուղեցի քաղել այտէդ մէկ թարմ վարդ,  
Ճառագալթ մը խընդրեցի աչերէդ եր կնազըւար թ . . .  
Զըլացար զու, անդո՛ւթ, վարդ մը տըժդոյն ճակտիս,  
Եւ ճառագալթ մ'այն անդունդին խոր սրտիս,  
Ո՛չ, ես չեմ կընար ապրիւ, դուրկ գրկէդ,  
Միծեռնարկն ապրի դուրս բոյնէն գէթ . . .  
Տըտմալար քնարըս զարնեմ չախջախ,  
Գոցեմ սիրուս սիրարախ . . .  
Մնալք բարով, կո՛յս եւ քնա՛ր . . .  
Կուսին տեղ լաց, քա՛ր,  
Ճառ կատը ըս նըսեմ  
Հանդէցըընեմ . . .  
Մաշուկ  
Հող:

## ԻՄ ՄԱՆԸ

Եթէ տժգոյն մահու հրեշտակ  
Անհուն ժպտով մ'իջնէ իմ դէմ,  
Շողիանան ցաւքս ու հոգիս,  
Գիտցէ՛ք որ դեռ կեանդանի եմ:

Եթէ սընարլս իմ տիպար  
Մոմ մը վըտիտ ու մահաղէմ,  
Ո՛չ, նըշուլէ ցուրտ ճառազլթ,  
Գիտցէ՛ք որ դեռ կեանդանի եմ:

Եթէ ճակտովս արտօսրազօծ  
Զիս պատանի մէջ ցուրտ զերդ վէմ  
Փաթթեն, դընեն սեւ դադաղը,  
Գիտցէ՛ք որ դեռ կեանդանի եմ:

Եթէ հընչէ տխուր կոչնակ,  
Թրթռուն ծիծաղն մահու դժխեմ,  
Դագաղս առնէ իր համը քայլ,  
Գիտցէ՛ք որ դեռ կեանդանի եմ:

Եթէ մարդիկն այն մահերդակ,  
Որք սեւ ունին ու խոժոռ դէմ՝  
Համասըփունն խունկ ու աղօթք,  
Գիտցէ՛ք որ դեռ կեանդանի եմ:

Եթ՛ յարդարեն իմ հողակոյտ,  
Եւ զեծեծմածք ու սըդալէն  
Իմ սիրելիքը բաժնըւին,  
Գիտցէ՛ք որ մի՛շտ կենդանի եմ:

Իսկ աննըշան եթէ մնալ  
Երկրի մէկ խորչն հողակոյտն իմ,  
Եւ յիշատակս ալ թառամի,  
Ո՛չ, ա՛յն ատեն ես կը մեռնիմ:

1871

## Ի՞ՆՉ Կ'ԸՍԵՆ

Ինծի կըսեն. — «Ինչո՞ւ լուռ ես.» —  
«Ո՛չ, միթէ բառ կամ խօսք ունի՞  
Արշալոյսը, որ կը բռնկի,  
Զի անհուն է այն ալ ինձ պէս:»

Ինծի կըսեն. — «Միշտ տիսուր ես.» —  
Ի՞նչպէս ըլլամ, մէկիկ մէկիկ  
Թօթափեցան գլխուս աստղիկք. . .  
Արշալոյս մը չանցա՛ւ սըրտէս:»

Ինծի կըսեն. — «Կրակոտ չես,  
Լըճակի մը պէս ես մեռած,  
Դալկահար՝ դէմքդ ու հալեցուած»: —  
«Ո՛չ, լատակն են իմ փրփուրներ»:

Ես ինձ կըսեմ. — «Ժամդէ է հասեր,  
Քու երկրորդ սեւ մօրդ գընա՛ դոդ,  
Գերեզմա՞ն, Հոն գտնես զու դոդ,  
Վարդեր՝ թրթոռմ՝ թոիչ ու աստղեր . . .»

1871

Զ Օ Ն Ի Կ Ք

Մինակ էր.  
Վարդ մ'ըզգօն  
Մասուցի  
Ներա ձօն:

Շիկնեցաւ  
Նէ զըւարթ՝  
Կ'ընդունէր  
Երբ իմ վարդ:

Ներա քով  
Վարդն ո'րչափ  
Էր անշուք՝  
Թունալթափ:

Նոյնպէս ձօնս  
Համբոյրին՝  
Չոր տըւաւ,  
Չէր բնաւ դին:

1871

Ի Մ Ց Ա Ւ Ը

Սուրբ տենջերով լոկ ծարաւած՝  
Յամաք գըտնել աղբերքն յամայր:  
Յամքիլ ծաղիկ հասակի մէջ.  
Ո՞հ, չէ այնչափ ցաւ ինձ համար:

Զերմ համբոյրով մը գեռ չա՛յրած՝  
Սա ցուրտ ճակատը զալիահար՝  
Հանգչեցունել հողէ բարձին.  
Ո՞հ, չէ՛ այնչափ ցաւ ինձ համար:

Դեռ չը գըրկած էակ փունջ մը  
Ժպտէ, գեղէ, հուրէ շաղեալ՝  
Գըրկել սա ցուրտ հողակոյար.  
Ո՞հ, չէ՛ այնչափ ցաւ ինձ համար:

Քաղցր երազով մ'յըղի մըրափ մը  
Զանգորրած գլուխս մըրկահար՝  
Ննջել հողէ վերմակի տակ.  
Ո՞հ, չէ՛ այնչափ ցաւ ինձ համար:

Հազնիլ հիւղին մուր-անունը,  
Ծծե՛լ նորա մըրուր-օղն լար,  
Միշտ ցաւի՛լը միանդամախ.  
Ո՞հ, չէ՛ այնչափ ցաւ ինձ համար:

Հէք մարդկութեան մէկ ոմտը դօս՝  
Հայրենիք մը ունիմ թշուառ...  
Չօդնած անոր՝ մեռնի՛լ աննշան.  
Ո՞հ, այս է սոսկ ցաւ ինձ համար:

\* \* \*

Ահա սրանայ օրն երջանիկ՝  
Ի յիշատակ ոսկեղենիկ,  
Յորում լրցան հէք հոգւոյս իղձք,  
Ետուն տեղի սրտէս թախիծք,  
Թարմացան հոյլ վարդք ոսկեփունչ  
Կենացս պատեաց բուրում զիմ շունչ  
Եւ կարէ ոչ սրտիկն իմ վառ՝  
Գոլ գոն, յագիլ լոկ ՚ի կիթառ,  
Զհողիդ ըզ սիրտ եւ ըզ բարիս,  
Դու որ յարտօսը զհիքօք վարիս,  
Փրկչին մերոյ արձան տիպար՝  
Փոյթ թշուառաց ՚ի մխիթար,  
Դու որ սիրես զզամրանօք վարդ,  
Տաս ցոյց զերկին յակնարկ զբւարթ,  
Երգես սոխակ ՚ի զիշերի,  
Ո՛ ի զեղգեղդ սոսկումըն ցրէմ  
Գերեզմանաց խոլ արհաւիրք,  
Պարզես զբարեաց զյաւէրժ երկինք:  
Քե՛ւ, քե՛ւ շնչեմ ես լալս յաշխարհ,  
Եւ քոյդ ՚ի շունչ մխիթարար  
Սիրելեացս խոր վակեցան փոսք,  
Սստեղք յերեւ գան լուսահոսք,  
Ցորչափ են թի՛ կե՛աց առ յապա  
Աստեղաց վառ՝ ցորչափ նոքա,

Ի՞ի յալիսըդ ձիւնափառ  
Ըսկոփես զհէքս հոգեբարբառ,  
Ի՞ի դամրանս եկ առ ի զութ՝  
Քզիբրկութեան մնչել զազօթ:

## ՄՆԱՍ ԲԱՐԵԱՇ

Առոռու մը դեռ մթնշաղ՝  
Կը ծաւալէր շող ու շաղ,  
Ծաղկանց մէջ քեզ տեսայ ես;  
Կը ժըպտէիր լուսնոյ պէս:

Աչերդ սիրոյ Ատրուշան,  
Մատներդ էին գիրդ շուշան,  
Այտերդ վարդի նոր թերթեր,  
Նայուածքէդ ծնէր նոր եթեր:

Սիրտը թըռա՛ւ ոտքիդ տակ,  
Սիրեցի քեզ, իմս հրեշտակ...  
Սիրով եղան ձիւն մազեր,  
Հսին՝ կեանքը երազ էր:

Մինչդեռ դու չես սիրեր զիս,  
Մ'իշխեր գոնէ տկար սրտիս.  
Ուր որ երթամ դէմքդ ինձ հետ՝  
Նայուածք չէ՛ այդ... մահո՛ւ նետ:

Երբ անտառին խորն նըսեմ  
Կ'երթամ լալ՝ լուռ մէնածեմ.  
Դարձեալ հոն կը գտնես զիս,  
Տերեւներէն կը խօսիս:

Երբ առուակին եղերքը՝  
Նըստիմ սփոփել իմ վէրքը՝  
Դարձեալ դու կը գըտնես զիս,  
Ալեաց մէջէն կը ժպտիս:

Երբ լեռները կը փախչիմ,  
Որ չը տեսնեմ քեզ՝ հանդչիմ,  
Հողմոյն մէջէն կը խօսիս,  
Թէ՝ դու բնաւ չե՛ս սիրեր զիս:

Լուսի լուսով գիշերը  
Երբ ցողեն իմ աչերը,  
Դարձեալ դու կը գտնես զիս,  
Աստղերուն մէջ կը ժըպտիս:

Իսկ գերեզման երբ մտնեմ,  
Քեզ հոն պիտի չը դանեմ...  
Մնաս բարեա՛ւ... հայուհիս,  
Անդութ, արցունք մ'ալ չունիս:

\* \* \*

Փոխանակ քաղցր օրօրներու...  
Որրոցիս քով մարդիկս զքեզ միշտ ողբաց  
Երբ համբուրեց զիս՝ իւր ալտերն էին թաց,  
Թշուառ մ'էի, աչերս արցունք նախ տեսան.

Սիրուն գրկէդ հեռու աչերս ես բացի  
Այլ բնազդմածք ես քեզ համար նախ լացի իմ անուշ  
Նոճեազարդ տխուր դամբան այդ անյուշ

1868 Յունիս 28

### ԿԸ ՍԻՐԵՄ ԶՔԵԶ

Ո՞հ, ո՞վ ես դու, սէ՞ր, երկնային շո՞ւնչ կամ հո՞ւր,  
Քու սեւ անո՞ւշ աչերդ չունի գիշերը,  
Վարդը չունի քու լանջդ ամբիծ ձիւնաթուր,  
Լուսին չունի քու վարդաղոյն ալտերը:

Յայգն՝ աստղերուն փաղփուն՝ լուսնոյն սիրադէմ,  
Յերեկն ալեաց, ծաղկանց ժըպտիս, մէկուն... գէթ  
Իսկ քեզ համար ես արցունքով կ'աղօթեմ,  
Դու չես չնորհեր նայուածք մ'ինձ սեւ աչերէդ:

Արդեօք էա՞կ մ'ես թէ երկնից զուարթուն.  
Կը նախանձին գեղոյդ վըրայ վարդ, լուսնակ,  
Զայնիկու ալշած լսելով քաղցր ու թրթուն՝  
Նոճեաց խորերն կը սկայ լոին լուսինեակ:

Այլ ի՞նչ քաղցր է եթէ ըլլամ ես զեփիւռ,  
Եւ գըգուելով մակերդ խարտեաշ ու անօսր,  
Տամ շունչ յուշիկ այտերուդ վրայ վարդասփիւռ,  
Սըրբեմ եթէ կայ աչքերուդ մէջ արտօսր:

Պարտէզիդ մէջ իցի՞ւ թէ վարդ մը ըլլամ ես,  
Եւ երբ դու գաս առաւօտուն ժըպտով պաղ  
Որ քու այտերդ կարմիր գունովը ներկես,  
Թոռմիմ . . . փափկիկ ձեռքիդ մէջ տամ կեանքըս վաղ:

Երանի՛ թէ վըտակ մ'ըլլամ ես վըճիտ,  
Եւ երբ յուշիկ նըստած մօտ իմ եզերքին՝  
Պատկերանայ հայելուս մէջ քու ժըպիտ,  
Պըդտորելով կապոյտ ալիքըս ցամքին:

Այլ ոչ, ա՛նդութ, եթէ ունիս սիրահար,  
Իցի՞ւ թէ անոր գերեզմանին վէճն ըլլամ,  
Եւ հոն թափած դառն արցունքներդ ծըծեմ յար,  
Բզգամ դէմքդ . . . այլ ոչ, թէպէտ վէճն, ալ կուլամ:

Ո՛չ, դու սիրէ, գըգուէ, ժըպտէ հայ աղջիկ,  
Քեզի համար պիտի մեռնիմ, թո՛ղ պլպլուն  
Արցունք մ'հեղու դագաղիս վրայ սեւ աչիկդ,  
Տըխուր շիրմիս վերեւ երգէ թո՛ղ պլպուն:

## ՆԱՅՈՒՆԻՆ

Աշնան մէջ էր, երեկոյ մը  
Վերալարձիս յիւսկիւտար,  
Օդը պարզ էր, հողմը մեղմիկ,  
Ծովուն ջուրերն ալ հանդարտիկ:

Շոգենաւին սարաւանդը  
Նըստած անկիւն մ'առանձնակի

Ուշաղըութեամբ ես նոյն օրուան  
Լըրագիրները կարդալի:

Մէկ մ'ալ յանկարծ սանդուխէն  
Վեր ելնելու ոտնաձայն մը  
Շըփոթեց զիս եւ աչերս  
Դարձուցի դէպ յայն կողմը:

Հայուհի մ'էր վեր ելնողն,  
Բարձրահասակ եւ գեղադէմ,  
Անցաւ մօտիս նա սիրամեմ,  
Նստաւ անկիւն մ'ինձ դէմ առ դէմ:

Ո՛չ, կարծես թէ նա երկնային  
Զըւարթուն մ'էր վար իջած՝  
Լոյս սփուելու, սէր բուրելու,  
Խըռովելու սրտերն ալրած:

Այլ չըգիտեմ թէ ինչո՞ւ  
Կրկն աչերըս յառած՝  
Իմ թերթիկիս վըրայ միշտ՝  
Սիրտս էր ամբողջ խըռոված:

Մինչեւ մէկ մ'ալ նաւաստին  
Խոպով ձայնով մը գալով մօտ  
Բսաւ. Հասանք յիւսկիւտար,  
Ալ ի՞նչ նստեր ես դու հոդ:

Վեր վերցուցի աչերըս,  
Ոչ ոք տեսի մէջ նաւին.  
Մինակ էինք երկուքնիս,  
Մէկ մ'ես, մէկ մ'ալ . . . նաւաստին:

Հետեւեալը իր առաջին բանաստեղծութիւնն է, զոր գրած է  
տասներեք տարեկան հասակին մէջ: Արշակ Զօպանեանի դրքէն  
ընդորինակուած:

«Գարնանային կենացս մէջ  
Սիրոյ ծաղկունք մինչ փթթէին,  
Սիրոս վառուած սիրովն անչէջ  
Առաքինոյն եւ գեղեցկին,  
  
Մահաղուշակ խորշակն անդէն  
Հասաւ տիրեց սրտիս բոլոր,  
Թառամեցաւ ծաղկունք ամէն  
Ծըլած փթթան սրտիս մէջ նոր:  
  
Այն որ տըւու երկրիս գարուն,  
Ծաղկունք, ծարդերն ալ դարդ նորին  
Եւ ծարդկային վեհ սրտերուն  
Ուսոյց սիրել գեղն ու բարին,  
  
Ինչո՞ւ արդեօք խորշակահար,  
Կ'ընէ ծաղկունք գեռափթիթ,  
Ինչո՞ւ արդեօք նա սիրահար  
Արտերն տեղու տրտասուք միշտ:  
  
Ահա՛ կ'իջնեմ ո՛չ, ես այժմէն  
Առջեւս բացուած գերեզման խոր,  
Բաց սա տըխուր տեսարանէն  
Ի՞նչ կայ արդեօք հաճոյք մ'Անոր:»

Ա.

Երեկոյեան բալն կը սողար բարդիլ խաւ,  
Այն լուսազարդ անդունդն հիւսել լուռ ու սեաւ,  
Տըխո՛ւր ըստումք՝ զոր կը ձբգէլ իր ետեւ  
Լուսափթիթ օրն սիրանոց կարճատեւ:  
Կը նշաբուէր հազիւ երկնի կապուտակ  
Գմբէթին խոր փալմիլող՝ ւալոյն ջինջ յատակ  
Անդրազարձող՝ գիշերուան լոյսն անդրանիկ,  
Զոր գրկեցին շուտ վոսփորեան խոնջ ալիք:  
Մարը մանող արփոյն մարէր հուսկ շառայլ  
Սառնամանուտ բլրոց վըրայ քայլ առ քայլ,  
Ինչպէս հիւծեալ կոչսի մ'ակնարկ առ գամբան՝  
Ուր պարեն ցուրտ ծիծալք սիրոյ գառնութեան,  
Ինչպէս եւ իմ դիւթեալ ակնարկս առ արօմ՝  
Զոր մըթազնեց մառախուղ մի նախանձոտ,  
Ի'ալ ըշկրցի ընդնշմարել էակն ան՝  
Զոր գգուէին ճաճանչ՝ զեփիւռ իրիկուան,  
Հողմածածան իր ցըճազգեստն ու հոպոպք,  
Դեղձան վարսից զիրդ ուլան շուրջ ոսկի ծոպք.  
Կարծես ծաղիկ մ'էր երազի հիսաքանչ,  
Կը կոխկուտեր այն ծաղկալից մարգաց լանջ.  
Թողէք կոխել զի կը փթթէ աւելի,  
Երբոր հովիկըն այտէն գոյն գեղանի  
Եւ իր անրիծ լանջէն առած քիչ մը հոտ  
Տանի սփոէ անապատներն աւազոտ՝  
Ի'ահա փթթեն ծաղիկներ բիւր առաւել,  
Անոր համար ի՞նչ է ծաղիկը ծաղկել,


Մինչդեռ սիրոյ կէս զիակներ՝ կը յառնեն՝  
Երբ սեւ աչքէն սըլաք մ'ուղղէ բոցեղէն:

Լուսինն արդէն կը քօղարկէր՝ պէնէր զինք  
Նուրբ ամպիկով՝ ուսկից ուսան . . . ուհիք  
Ծածկել իրենց դէմքն հաջաղով նրբաթել,  
Անոր նման տժգոյն ըլլալ ու դիւթել:  
Լուսին, գըտի՛ր լոյս ցողերու ցածուն հիւզ,  
Ուր գէթ ցամքած է կանթեղին առկայծ խող . . .  
Մի՛, մի՛ սորվիր գաղջ արեւէն ձըմեռուան՝  
Մոռնալ հիւղն՝ ուր ամայի է վառարանն,  
Եւ լոկ սրտերն հոն կը ճըխան յուսահա՛տ . . .  
Ծագէ՛ հիւղին այն՝ բանաստեղծն ուր աղքատ,  
Ինք լոյս՝ կըսակ, ոչ մէկն ունի գըրելու . . .  
Սարն իր աստեղց թո՛ղ՝ գլեակն ալ ջահերու,  
Գրնա՛ ցողել լոյս տնակին այն ցածուկ՝  
Ուր մայր մը գիրիկն առած կայտառ մի մանուկ՝  
Յոյց տալ կ'ուղէ քեզ Աստուծոյ զերթ պատկեր,  
Դու, որ միան սիրահարաց ես լապտեր:

Տերեւներուն մէջէն արծաթ լի լուսինն  
Կը զիտէի՛ ինչպէս որ դէմքն հարս կուսին՝  
Երբ կը ծածկէ քօղքն հիմենեան ոսկեթել.  
Բաց սա վարդի փոխան զիտէ լոյս փթթել:  
Ալ լոյսն աղօտ եւ կարծես թէ աւելի  
Երկնքի լուրջ խորը սուզած կը փալփիլ,  
Եւ վերջալոյն ալ կը մարի, որ գեռ հոն  
Հըղեհի պէս բոցավառէր զհորիզոն:  
Եւ դուք, կըսա՛կը սիրոյ, մարիք շուտ եւ դուք,  
Տեւէք՝ ինչպէս վերջալոյն այս բոցաշուք . . .  
Արդեօք արեւն ախօր ո՛րքան սիրաբոյր

Կուսից լոյս դէմքն այրեց՝ ուսկից մեղմ համբոյր  
Քաղել դոզաս, կը վախնաս թէ կը թօջնի  
Եր այտերուն վառ վառ վարդեր գեղանի:  
Թաւուտք այսօր շուքերնուն մէջ առանձին՝  
Խորհրդաւոր ի՞նչ փսիլսուք լրսեցին,  
Ե՞նչ խոստումներ, ի՞նչ մրմունջներ սրտմաշուք.  
Իսկ դուք, մա՛ցառք հովանոցակք, ահ, իսկ դուք<sup>օ. օ.</sup>  
Ո՞վ հովանի՛ք, թաւո՛ւտք, խորշե՛ր անմարդի՝  
Ուր գայլայլիկ թուչնոց՝ խօշիւն սաղարթի.  
Եւ երբ լրսուի չըջազգեստի մը շրշիւն,  
Զոր տերեւոց վըրաչ սփոք մերկ աշուն,  
Երբ շուքին տակ կոյս մ'առանձին ընէ ման,  
Ես տերեւոց ետեւ դոզամ անոնց նման,  
Որ ըլլայ թէ դիսկիմ աչքին բոցեղէն,  
(Պէտք է զողայ միթէ տերեւն արեւէն: )  
Երբ ծիծառնուկն ինձ հետ հեծէ աղեկէզ,  
Ո՞րչափ ատեմ քաղքին ժըխորն, սիրեմ Զեզ:

(Հիւանդուքեանս պատճառաւ լնդհատուած)



## ՆԱՄԱԿԱՆԻ

Սոյն նամակներն ուղղված են Խորէն Ս. Արք-  
եպիսկոպոս Նար-Պէջի, Մատքէոս Ս. Արքեպիս-  
կոպոս Խզմիրլեանի, Թովի. Էֆ. Ճամփէսմեանի,  
Տիգրան Էֆ. Աղամեանի, եւ այլն:

Ծնորհափայլ Հայր,

Սիրտ իմ թրթուայր ընդ առաջին տեսութիւն  
Զեր եւ ճաշակէր զսիրաբուզի բարեկամութեան ըզ-  
նախախայրիս, միանդամայն զարմանաչի ընդ ու-  
սումնական եւ կրօնական բարեմասնութիւնս վերըն-  
ձիւղեալս ի Զեր:

Յօրէ անտի յօդեցաւ սիրտ իմ յաւէժ ընդ Զեզ  
ի հանգոյցս սիրոյ. այլ բաղդն սիերիմ՝ վաղ վաղ  
արտասահման հալածեաց զիս լափունս հեռաւորս (\*)  
եւ ետ ինձ երազել եւեթ ի կոհակս՝ փոփողուն ար-  
տասուաց, եւ ոչ եւս ետ ինձ թոյլ զդէմս Զեր սիրա-  
կան նշմարել միւսանգամ, այլ ի հովիկս տերեւա-  
շարժս միայն զհագագ Զեր լսել:

Արդ վերընծաչեմ վէտ ի վէտ զբոյրս սրտիս առ  
ի ինդրել յերկնից մնալ Զեզ հաստատուն ի Սուրբ  
աստիճանիլ. Քղիստոսաւանդ վարդապետութեան,  
առ ոք անձնայորդոր ըղձայիք հասանել:

(\*) Այսինքն յիւսկիւտար եւ Կէտիկ-փաշա, զի Դուրեան  
Պուսէն գուրս եւած չէ:

Այլ աղեխարչ սիրտ իմ մոռչորեցաւ, զի ոչ լուայ  
յառաջագոյն զկատարումն ձեռնադրութեան՝ յա-  
ւուրն գերերջանիկ, յորում լցան իղձք Զեր եւ բազ-  
մաց իսկ, որ հիացմամբ զարմանային ընդ կրօնավա-  
յել բարւոյս Զեր:

Ո՞վ դժբաղդութեան . . . չեղէ արժանի յասա-  
ուածապայծառ սեղանի տեսանել զՁեղ՝ վառ ի սէր  
Քրիստոսի մերոյ խաչելոյ, եւ լսել զուխտ Զեր վասն  
նուիբելոյ Սզգիս վխաչ Զեր եւ զարիւն անպարտ:

Եւ արդ ի լուր դասափոխութեան աստիճանիդ  
Սրբութեան Զերոյ, եկի ի խնդակցութիւն եւ ի սի-  
րելի տեսութիւն միւսանդամ, առ որ տենջայի ան-  
դըստին ի նախասկիզբն տեսութենէ անտի մերմէ.  
այլ իբրեւ լուայ յեղակարծ զբացակալութիւն Զեր,  
անդէն եղի ի մտի այսու գրով մաղթել յերկնից վասն  
Զեր աւուրս բազումս ի պաշտամունս աստուածա-  
յին, պահել զՁեղ սուրբս, անյողդողլս եւ քաջար-  
թունս, վեհաշուք վառել զՁեղ յեկեղեցւոյ կամար  
լուսերանդ՝ զերթ Արուսեակ՝ ընդ հոյլս աստեղաց,  
փողփողել, ո՞չ ի խաւարի, այլ հուպ ի լուսափազ  
նշոյլս արփոյն. եւ հակիրճ ասել՝ պահպանել յաւէժ  
զՄրրութիւն Զեր յայս տարադաս բարեկամութեան,  
որով մխիթարիմ յաշխարհի հարուածս:

Հրճուեցայց յաւէժ, յորժամ տեսից զՁեղ, մին-  
չեւ իմ հասեալ յաղերեկ յալիս, յԱթոռ հայրապե-  
տական եւ զՀովուապետի գաւազան ի ձեռին:

Մնամ միշտ անկեղծ եւ խոնարհ  
Բարեկամ Զեր  
Պ. ԴՈՒՐԵԱՆ

Բարեկամ,

Հոս ձիւնը բաւական եկաւ, ծածկեց հիւղերն՝  
որուն ներքնակողմն մսող թշուառը լսաւ. «Ահա! մեզ  
ծածկելու համար Աստուծոյ զրկած վերմակը.» եւ  
զողաց: Պատանքի մը պէս ցուրտ էր այն: Տաքցի՛ր  
այն վառարանին քով եւ մի՛ նախատեր զայն, թէեւ  
նժդեհ ալ ըլլայ ( asterisk ): Եթէ չքաւորութեան մէջ այդ  
նժդեհութիւնն ալ չըլլայ, ո՞ւր կը մնայ մեր ճակա-  
տագիրը, այն ճակատագիրը՝ որ զմեզ միացուց ման-  
կութեան մէջ՝ այն ընկերական վառարանին շուրջը,  
որ գպրց կըսուի: Միշտ ճանճրապի է այժմեան աշ-  
խարհը՝ անոր համար որ ուղեղին մէջ ջահ մը չունի:  
Աշխարհի քաղցրութիւնը վայելելու համար այն դա-  
րին մէջ չհչելու է, որ քուրձ կը հագնի եւ կը սիրէ,  
փիլիսոփիալ աշխարհը ըսել կուղեմ, որ արդէն ուղեղ-  
ներու մէջ կը սաղմնափի . . . բայց հիմա սրտի ծալքե-  
րը թղթատելու ժամը չէ:

Գու սիրալիր թերթիդ մէջը «Վարդան» կըսես  
եւ հառաչելով կը գոցես: Բարեկամ, երբէք պէտք  
չէ յուսահատիլ մեր ազնիւ բարեկամին կացութեանը  
վրայ. նորա վրայ երեւցածը լոկ բնութեան մէկ ժա-  
մանակական ներգործութիւնն է, ինչպէս երրեմն իր  
Տ . . . եղբայրն ալ ունեցած է վաղանցիկ կերպով:  
Ասի իրենց ցեղին մէջ մէկ անվնաս օդերեւոյթն է:

(\*) Կ'ակնարկէ իր աղքատութիւնն, զի շատ անդամ կրակն  
եսկ չէր ունենար եւ տան վարձակալին կրակէն կը տաքնար:

Շատ մեծ յոյս ունիմք որ քաջառողջ կը վերադառնայ (\*\*) :

Այլ քու վերադարձդ ե՞րբ պիտի ըլլայ. պէտք է որ իմացնես, եթէ գիտես կամ որոշած ես. արդեօք ե՞րբ մեր ճակատները պիտի միանան . . . քիչ մը յառաջ նժդեհութիւնը ծալլրեցի, այլ անոր դառնութիւնն կզգամ հիմալ: Ա՛հ, բարեկա'ն, միթէ մեր համազգաց սրտերուն յարայոյզ փոթորիկներն իրարու հազորդելու համար կը բաւե՞ն այս տկար թուղթերն, որոնք կրիալի մը չափ յամընթաց են մեր մաքնիսացեալ սրտերուն կայծերը յեղափոխելու համար սրտէ ի սիրտ . . . : Իմ վիճակս, եթէ հարցնես, դեռ անորոշութեան մէջ կը ծփայ. կը տեսնեմ յուսոյ աստղեր՝ որ կը չողան, շատ լաւ, եթէ ճակատագրիս թեւերը չփութան զանոնք պարածածկելու: Առ այժմ այս չափ: Չեմ ցաւիր իմ վիճակիս եւ չուսահատ ապագայիս վրայ, որչափ յառաջ. ա'լ ոչնչ փոյթսէ, մի միայն ընտանեաց բեռ ըլլալ. այս՝ կը կորացնէ քամակս . . . դեռ խօսելիքներս ուրիշ ատեն: ի տեսութիւն:

Պ. ԴՈՒՐԵԱՆ

1869, Դեկտ. 20.

ԽԱԼԻՍՏԱՐ

(\*) Վարդան, հիւծախտաւոր ըլլալուն, բուժուելու համար եղիպառ գաղած էր, վերադարձն մեռած իւսկիստար իր տան մէջ 1871 Մայիս 21ի գեշերը:

Գերապատիւ Տէր,

Այն հանճարի եւ եղբայրսիրութեան արտափայլումներն ճակտի եւ սրտի ճառագայթներու այն շըքեղ միացումը՝ որով կը սաւանիք, կը գրգեն զիս Զեր Սրբազնութեան դիմել, Զեղ, չորում տնանկին՝ հաց եւ դիմակին՝ կաչծ տալու պատրաստ հոգի մը կը վառի, Աստուծոյ տաճարի բուրգառ մը, անդնդոց մէջ կանգուն լապտեր մ'է այն:

Գերապատիւ Տէր, Դուք Քրիստոսի ճառագայթը եւ միանդամայն հանճարի թեւն ունիք, կոյք մը չէ Զեղ դիմողն որ աշերն բանաք. այլ մէկն, որ ճակտին վրայ սեւ ամպ մը ունի. հիւղի մը հասաչն է այն, Հո՛ն, ուր վառարանն ամաչի է եւ սիրտը կը միայ, Հո՛ն, ուր կեանքը կը լոէ եւ քնարը կը հեծելուայ:

Շատ անդամ հանճարի փոթորկին մէջ խարխուկ հիւղի մը տախտակը կը տարուբերի լոկ. երբ այն փոթորիկը կը դադրի, աղետալի վերջալուսի մը մէջ վայրի ծառէ չոր տերեւ մը կ'իյնաչ. այն տախտակն՝ անյուշութեան վայտակուտը յարդարող ցուրտ թի մ'է, եւ այն տերեւը՝ գուցէ համաստեղութենէն ինկող աստղի մը չուքը:

Ի՞նչ, ի՞նչ հանճարներ հիւղին այն քառսացին սեմին վրայ խամընեցան կամ մարեցան: Հասարակաց գերեզմաննոցներուն մէջ հողակոյտներ կան, որոնք հրաբուխներ պիտի ըլլային. բայց կայծը սրտի թանձը խաւարի մէջ առանց երբէք հրահրելու թաղ-

ուած է . . . հանճարը վհին մէջ գանկ մ'եղաւ, առանց՝ մարդկութեան եթերին մէջ գիսաւոր մը ըլլալու:

Ես այն սեմին վրայ ժամանակէ մը ի վեր կը գողամ կամ կը պլպլամ՝ առանց հանճար մը ըլլալու. այլ մարդկային հրաբուխին բոլորտիքը դեգերող արիւնած աչք մը, որ անոր կածերը կ'ընդնշմարէ՝ իր յօշոտած զոհին արեան կայլակները դիտող վագրի մը պէս, ես կ'ուզեմ այն հրաբուխէն, այն սիրոյ հնոցէն, այն մարդկութեան արշալուսէն՝ Գողգոթայէն ձգտիլ մինչեւ այն քառսն, այն դոս արմատը, այն մարդկութեան վերջալուսի տժդոյն հորիզոնը, հիւղը:

Ա'լ բաւ հողէ կանթեղի մը հետ հսկեցի առանձին, ա'լ բաւ սրտիս կաչերովն աստղերուն հետ ընդհարեցայ անձայն, ա'լ բաւ քրտանց՝ ճակտիս վրայ սառիլը զգացի. կը նետեմ ոտքս ահա դուրս այն նսեմ սեմին եւ նախ Ձեզ՝ սիրոյ պաշտօնէիդ կը դիմեմ:

Զեր Սրբազնութիւնը նշանաւոր առթիւ մը համական տեսակցութեան մը պատիւն ինձ տալէ զատ՝ երջանկութիւն մ'ալ ներշնչած է, որ կը նմանի խղդուկ սրտի մը արձագանդ մը տալու. ասի խոստում (\*) մ'է, որուն քաղցր պահանջումը պատեհ առթի մը վերապահած էի. ահա՝ առիթն ինձ կը ներկացի:

Ներեցէ՞ք, Գերապատիւ Տէր, այն հրաբուխի սրտին, որ Զեր վսեմ քնարին շուրջը կը դեգերի, եւ կը պատրաստուի Զեր սրտին մէջ շաղ մը եւ շիթ մը թափել:

(\*) Գեր. Նար-Պէտ Սրբազն իր հեղինակութիւններն հրաբակելու խոստում տուած էր: Պ. Դուրեան զադ կ'ակնարկէ:

Ընդունեցէ՞ք, կ'աղաջեմ, Գերապատիւ Հայր, իմ կանխայայտ եւ ամենախորին մեծարանաց հաւաստին:

Պ. ԴՈՒՐԵԱՆ

1871, Յունիս 22  
Իւսլիւտար

Սգաւո՛ր,

Մի՛ թողուք այդ անհուն հառաջն. սրտի այս փոթորիկը թո՛ղ դուրս ժայթքի:

Ա՛հ, կը սիրէի զինքն, կը սիրէինք. իր յիշատակին վառարանն եմ, իր կոկիծին ովկէանն եմ, իր սուզին վիշն եմ, իր գերեզմա՞նն եմ . . . իր գերեզմա՞նին վրայ ծաղի՞կ սիրեմ մի . . . ո՛չ, ծաղիկն պա՛ղ եւ անզգայ է. հոգիէս քամուած արցունքը, տա՛ք, զայն թափեմ . . . ափերով կը թափե՞մ . . . աչերը կը սկիծի մէջ արցունքի ովկէաններ են, անո՞նք՝ որ հաճոյքի մէջ սստղեր են:

Զինքը պաղ հողով պատեցին. մենք իր վիշատակին տա՛ք հառաջներու մէջ պլենք, պահէնք, վառ պահէնք, մի՛շտ պահենք:

Կանիծես աշխարհս, բարեկամ. արդէն ինքը անիծեալ է: Աշխարհ կա՛մ Աստուծոյ ձանձրութի մէկ հառաջն ըլլալու է (Քառու բնակած ատեն.) կամ դըժուխոց մէկ անհամ կատակը . . . ի՛նչ եւ իցէ, ի՛նչ որ կուզէ թող ըլլայ, բաւական է որ կոկիծի մը դուռ է:

Իմ վիճակս կը հարցնես. բաւական բարւոքած եմ. նամակը դրած օրերուս գէշ վիճակի մէջ էի. շատ

շաւեցայ որ զջեղ խոռվեցի. առ այժմ Տոք. Քեաթիպեան դեռ կը խնամէ, սակայն դե՛ռ.՝ ՚ ՚ ՚ ա՛հ, թողէ՛ք որ հոգեբուղի հառաչով ծը զԱստուած դըղըդեմ. անհունութեան մէ՛ջ եճ ընկեր, հարկ է որ լուեմ:

Բարեկամութեանդ վրայ դիր յոյսդ, կ'ըսես. աւելի զիս կսկիծի մէջ կը մղես. ո՞ւր են իմ բարեկամներս . . . ինչո՞ւ հեռու ես . . . :

Պէտք է որ չուրթն առ չուրթն տեսնուինք . . . պիտի տեսնես որ հրդեհ եմ . . . ո՛հ, շատ բաներ ունիմ . . . :

Ի տեսութիւն:

Պ. ԴՐԽԻՐԵԱՆ

1871 Յուլիս 5

ԽՍՀԽՄՏԱՐ

Սրտակից թարեկամ,

Ժամանակէ մը ՚ի վեր է որ քեզ նամակ մը գըրեցի, որ անպատասխանի մնաց. չ'ցաւեցայ յայդ, հասկցայ որ կամ պատասխանելու միջոց չես ունեցած կամ կարեւորութիւն չես տուած, թէպէտ կը ռնայի ես այն ատեն նամակ մը երկրորդել. սակայն ի՞նչ գրէի. ի՞նչ կրնայ գրել ա՛յն, որուն սիրաը դատարկ է. պիտի մակարեւես արդ իւրովի թէ քանի որ այժմ կը գրեմ, անչուշտ սիրտս լեցուն ըլլալու է՛ . . . այլո՛, աւելի է այն՝ սգալի յիշատակի մը արտօսրով:

Ես գրեթէ խաղաղ կը նիրէի երբ Մայիս 21ի

սեւ գիշերը կը քրտնէր, երբ հոդի մը սրտերու ու գերեզմանի մէջտեղ կը կողկողէր:

Փատեցան նորա ոսկերքն հիմա. հարթ եւ անյայտ եղաւ նորա հողակոյտը: Զէի հաւատար թէ պիտի մեռնի, մինչեւ այն ժամանակ, երբ իր վերջին նուաղեալ նայուածքներէն մին արձակած ատեն, շեռ ինձ չհասած, երկութիս մէջ տեղ ինկաւ, մարեցա՛ւ, մինչեւ ա՛յն ատեն, երբ խղդուկ ձանը՝ տիսուր մնաս բարովի մը մէջ կը մարէ՛ր . . . Ա՛հ, յիշատակներ կան, որոնք իրենց շարունակութեան մէջ միեւնոյն շանթերն են . . . : Սրտիս ծալուցը մէջ միայն մէկ կորովի խորչ մը կրցի պահել՝ իր տիսուր դամբանականը արտասանելու համար:

Ինչպէս որ տեղ մը ըսած եմ, մարդկութեան վասարաններէն մէկուն՝ վարժարանի մը մէջ սեւ ճակատագիրը երկաթեայ պսակով մը մեր գլուխներն իւրաբու մօտեցուց, սեղմեց, ի մի խմորեց զաղափարներն, եւ մեղ՝ մանուեկ հանճարներս՝ դալիահար շանթերու փունջ մ'ըրաւ. ահա այդ սեւ ճակատագրիս պլուած շանթերէն մին մարեցաւ բոլորավին՝ տիսուր վերջալոյս մը պատկերելով իր սիրելեաց սրտին խոր:

Տիս՛ւր խոստովանութիւն . . .

Ես Վարդանի շարունակութիւնն ե՞մ:

Աղնիւ բարեկամ, ձմեռը քեզ կը գրէի թէ կը մսիմ, արդ կը գողղոջեմ, բերնէս արխւն կը հոսի, կը հիւծիմ, ճակտիս վրայ կենաց շիկնոտ ժպիտը կը տժզունի, անդուլ կերպով քնարս կը թօթվեմ անհուն «մնաս բարով»ի մը համար անո՛նց, որոնք իրենց սրտին ծալքերը չբացին ինձ. այլ միայն դուրսէն տիրուհւոյն . . . երազի այն երփներանդ աստղին

կամ ճաճանչոտ ծաղկին . . . . . աւելի՞ն, շողերու  
եւ բոյրերու թագուհւոյն . . . :

Ա՛հ, ներա մէկ շողը երազ մը վառէ, ներա մէկ  
բոյրը սրտի մը մթին խորանը կը խնկարկէ . . . մեռ-  
նի՛լ թարմ ու երազոտ, մեռնի՛լ առանց մարմարեաչ  
ճակտի վրայ խորշոմ մը ձգելու, առանց շուրթեր  
համբոցով մը բորբռքելու, առանց հողին ժպիտով  
մը հրդեհելու, մեռնի՛լ . . . . տիսուր է այդ. սա-  
կա՞յն . . .

Շատ կը ցաւիմ. անցեալներն պիտի կարենայիր  
հոս գալ. բայց դարձեալ սեւ ճակատագիրն արիւ-  
նոտ ձեռքը կարկառեց մեզ եւ խառնակեց ամեն բան.  
չեմ գիտեր թէ նորէն գալուդ համար միջոց մը պատ-  
րաստուած է. եղբայրդ քանի մը օրէ տեսած եւ  
հարցուցած չեմ:

Ա՛հ, կուզեմ հետղ տեսակցիլ. դարձեալ ես  
նոյնն եմ, միայն թէ քիչ մը գերեզմանի հակած եւ  
խոկմանց գագաթնակէտն յառած եմ:

Կը յուսամ որ ա՛լ քենէ նամակ մը կընդունիմ  
կամ քիչ օրէն հոս կը տեսնուինք:

Բարեկամդ  
Պ. ԴՈՒՐԵԱՆ

1871 Յուլիս 6

Իւսկիտար

Եղբայր իմ,

Ներեցէք:

իրաւամբ զնէ հոչակել կուզէի, այլ զգացում-  
ներս մութ եւ գրիչու տկար զտի նիւթին վսեմու-  
թեան առջեւ . . . ա՛հ, միթէ կարելի՞ն է Ովաննա մը  
հեծկլտալ:

Այս օրերս դարձեալ մշտնչենաւոր վէրքս շունչ  
առաւ կուրծքիս տակ, երկնքի այդ մեւ աստղը. ձգէ՛  
սա «նոճեաց տղուն», (այսինքն իմ), օձիքն, սա  
«դաշնակաց բուն», որ վսեմութեան առջեւ երթեմն  
կ'ապչի, որուն սրտին անդունդը կալեծփի, շուրթ-  
ները քար կը կտրին, որ միշտ իր վէրքին կը նայի,  
ինչպէս փառասէրն իր ասաղին. ձգէ՛ սա «մտերմաց  
դալկահարը»:

Ցանցաւոր եմ . . . այլ ո՛չ. վէրքի՛ս մօտեցիր,  
եղբա՛յր իմ, սա ահարկու անդունդին . . . սակայն  
սեւ ժայռը եւ երկնքի աստղերը հոն կրնան նայիլ լոկ:

Կը յուսամ որ մինչեւ այս տողերուն հասնելուդ  
ներեցիր, եւ իմ չկրցած հասկցուցածս դու հասկը-  
ցար անշուշտ, վասն զի սրտի մը խաւերը կրնայ  
թափանցել՝ բանաստեղծի մը խոկմանց ուաքը: Դեռ  
շատ կուզէի գրել. բայց թէ՛ ես անհուն եմ եւ թէ եղ-  
բայրս նամակը ուշ ձեռքս հասցուց. բայց նա ալ  
այսպէս ընել ստիպուած էր պարագալից բերմած:

Նամակիդ կ'սպասեմ:

Ի տեսութիւն:

1871 Օգոստոս 13

Իւսկիտար

Եղբայրդ

Պ. ԴՈՒՐԵԱՆ

Մտերիմդ իմ,

Ահա՝ անհուն «մնաք բարով»ի առաջին թելը կը զարնեմ: Զքեղ տեսնել ուզեցի, ուզել՝ ինձ համար ծարաւիլ է, գողղող քայլերս կարգի դրի ձեր տունը գալու, զքեղ հարցուցի եւ հարցունելուս հետ՝ անմիջապէս կօշիկներուդ տեղը նետեցի ակնարկս. ճայրդ եւ դատարկութիւնը տխուր պատասխան մը տուին ինձ.— Հոս չէ.— Եղայրս, ըսի իւրովի, հոս չէ...»

Դիտեմ, կենաց դառն ներդաշնակութիւնը չներեց գալ տեսնել անգամ մը եղայրդ, դալիահար եւ դողղող հիւրը. սակայն այս ճակատագրին սեւութեանը ի՞նչ պէտք է ըսել որ իմ տկար քայլերս չի վարձատրեց եւ ստիպեց զիս յողղովդ ոտնիսիներս ներդաշնակերով մեկնիլ տխուր ու ցաւած: — Ո՞ւր. — Փնտուել խորշ մը, ուր արտասուաց րոցանուս շիթերը կը քողարկուին մարդոց աչերէն:

Իմ վիճակս յուսահատական է, եղրայր իմ. սակայն ես հանդարտ եմ եւ հարկաւ քիչ մը տխուր, թօշմեցաւ ամեն մարդկային տենչ սրտիս մէջ, տենչ, աշխարհի այդ ոսկեզօծումը. ամեն լոյսերս մոխիր դարձան, իրեւ մեքենաչ կապրիմ գրեթէ, իմացական հրահրումս կորուսի, մտածումներս կարձ են եւ մութ:

Սակայն մի՛ ցաւիր, բարեկամ, սապէս համոզուէ որ քու եղայրդ գերեզմանի տեղ նոյեան տապանը կը մտնէ աշխարհի արիւնահեղեղէն փրկուե-

լու համար... ո՛չ, այս սեւ մտածումը չկշուեր երբէք ծանր՝ հոգւոյս վրայ, որչափ արցունք մը աշացըս մէջ:

Ո՛հ, ո՛րչափ ինձ համոյական է քեզ առընթերակցելով դալիահար վերջալուսի մը փողփողումովն քանի մը ժամեր ծծել... սակայն գիտեմ, այս հիւնդութեանս մէջ փոքր ինչ նողկալի եմ... ինձ նայդին ճակտին վրայ՝ արդահատական ծալքերու պատկերումը կը տեսնեմ ես:

Սակայն դու, սրտաՅօդ բարեկամ, գիտեմ որ միշտ զիս ժպիտներուս, ցաւերուս, առողջութեանս եւ հիւնդութեանս մէջ առ հասարակ համահաւասար, անցողզողդ սիրով կը սիրես, եւ երբ իմ վրայ գուրզուրալով ներքինս կուզես խառնել... ես կոպատութեամբ շատ անդամ քեզ կը յանդիմանեմ՝ մահուան սեւ մտածումը մնուցանող ախտաւորի մը նման. Կը յուսամ որ այդ կծու խօսքերը շրթունքէս ինկած ատեն՝ նոյնժաման ներզողութեան արժանացած են բոլորն ալ:

Երբէք մի՛ մտարերեր որ ես յուսահատ եմ. բընա՛ւ, բանաստեղծ մը մահուանէ չսոսկար. այն ատեն իրաւունք ունէի ցաւելու, երբ ամէնքն անմահըլլային, եւ ես միայն մահկանացու:

Այսպէս համոզուէ՛:

Ի քաղցր տեսութիւն:

Պ. ԴՐԻՔԵԱՆ

1871 Սեպտմ. 5

ԽԱԿԻՒՆՈՎՐ

Եղբայր իմ,

Շնորհակալ եմ որ միշտ կը յիշէք զիս, «Յու-  
ղ սիրոց քոյրն է»։ կը ցաւիք անշուշտ որ ես փոխա-  
դարձաբար չեմ խօսիր։ Զեղ յիշցուցած եմ արդէն  
որ ես վաեմին առջեւ կը պապանձիմ. պատասխանելու  
համար բաւական կը համարիմ, երբ արտօսր մը աչ-  
քիս ետեւը կայրի, եւ չունչ մը շուրթերուս մէջ կը  
բեկեկի, մանաւանդ հիմա որ հոգւոյս կենսաբոյր  
ծաղիկը թօշնած է, եւ նորա տեղ վէրք մը կը միայ  
ներսս. երկու տող բան չեմ կարող գրել. երեւակա-  
յութեանս մէջ ցուրտ մշուշ մը կալ թանձրացած վայր  
ինկան գլխուս աստղերն. սեւ ամպերն ծանրացած են։

Հիւանդութիւն եւ անբուժութիւն՝ գերեզմանի  
այդ երկու ստինքն կը ծծեմ. յուսահատութիւն՝ դե-  
րեզմանի այդ սեւ կաթն կը խճեմ. . . ինձ համար չկայ  
յոյս. անդունդին մէջ շիւղի մը պլլուած եմ, իմ փըս-  
կութիւնս է աստղի մը պլլուիլ, եթէ սեւ ճակատա-  
գիրս ճերմակ բիծ մը ունի։

Ազնիւ եղբայր, ո՞վ դրգեց քեզ այսպէս գորովել  
իմ վրաս, ունկն դնել անդունդն հսկող անձի մը  
խօսքերու, եւ գուարթ թիթեռնիկ մը ըլլալով՝ սիրել  
նոճիի մը շուքը. . .

Ազնիւ եղբայր, թիթեռնիկով մը նոճի մը սպա-  
ւորութենէ չդադրիր. այլ գուցէ նորա ցուրտ շու-  
քին ներգործութեան ներքեւ գողար թիթեռն մը թօշ-  
նի. . .

Ա՛հ, ո'րչափ մթագնած է երեւակայութիւնս.  
ո'հ, ո'ւր էք, կրակք իմ, մարեցաք. . . մարեցաք, եւ  
ալ չպիտի վերադառնա՛ք, անցա՛ւ Զեր վրայէն ալ  
ա՛յն շունչն, որ աստղերն կարող է մարել. . . դեռ  
կուգեմ գրել. բայց կը տեսնեմ թէ՝ ա՛յնչափ ուժա-  
թափ են այս խօսքերն, որքան գունաթափ է զա-  
նոնք ներշնչող հոգին. . . իմ մէն մի խօսքերս դուք  
Զեր վառ երեւակայութեամբ մէկ մէկ գրքեր ըրէք,  
եւ զիս լաւ պիտի կարդաք այն ատեն, լաւ պիտի  
սուզիք յիս։

Եղբայր իմ, ներեցէք գրութեանս աններդաշնա-  
կութեանը. ի՞նչ ուղղութիւն կրնաս պահանջել աւ-  
րուած գաշնակէ կամ նուագարանէ մը։

Ի՞նչ գրելս չեմ գիտեր։  
Կաղաչեմ, բա՛ւ համարեցէք ջախջախեալ քնարի  
մը այսչափ հեծեծանքը։

Քանի որ ժամանակնիդ ներէ, կաղաչեմ, ձեր  
սիրալիր գրութիւնքը մի՛ զլանաք, որոնք միշտ զիս  
պիտի յեղափոխեն ի վսեմ։

Դուք երկրագումտներ ինձ տալ խոստացած  
էիք. եթէ կարելի է, զանոնք չնորհելու փութացէք,  
վասն զի առանց կարդալու բան մը ունենալու, զըռ-  
նէն գուրս չելնելու ստիպուած ըլլալով, շատ կը նեղ-  
ուիմ։

Ներա հետ ի՞նչ ունեցաք մինչեւ հիմա. կաղա-  
չեմ, տեղեկութիւն. տեսնուինք։

1871 Սեպտ. 6  
Խոսկիտար

Եղբայր  
Պ. ԴՈՒՐԵԱՆ

Եղբայր իմ,

Զեր սիրավիր տողերուն փոխարէն աստղերու հեղեղ մը կուտամ սրտէս . . . :

Օրհնեա'լ ըլլաք որ կուզէք Զեր վսեմ կրակովը բռնկել սա նոճեաց՝ դալկահար որդեգիրը, որ միշտ իր սրտին մոխիրները կը գտուէ. օրհնեա'լ ըլլաք որ կուզէք սրտէս դուս հեղեղել թանձրամած սուրգը:

Պիտի կարդամ միշտ ձեր տողերը, քաղցր արտօռներու փողփողումով եւ վեր պիտի առնեմ թաց բարձիս դամուած դողդոջ դլուխս, կոկիծներուս մէջ վայրկեան մը հպարտ պիտի ըլլամ, կուրծիս հեւքը վայրկեան մը պիտի դալրի՞ եղոր մը վսեմ ոդին ծծելու, եւ իր անմահ անունը սրտիս խորերը կուլ տալու:

Ա՛հ, խիստ վսեմ կը շարժիք, եղբայր իմ, եւ կը ներէք միշտ վեհանձնութեամբ մը՝ թալուած հոդուոյն ցուրտ լուռութեանը. սակայն ի՞նչ ընեմ. սառուցէ գոտի մը սիրտս շլթայած է . . . ո՛հ, թո՛ղ ձեր թրթռուն հոդին խօսի միշտ, թէպէտեւ աժգոյն ճակտիս վրայ այնպէս կերեւի. որ ամէն բան կը մարի. սակայն կուրծիս տակ յեղաշրջումներ կեռա՞ն:

Խօսեցէ՞ք, եղբայր իմ. խոզին առջեւ չէք թափեր ձեր մարգարիտներն. ձեր խօսքերը սառուցէ ճակտիս ետեւ արեւներ են . . . միշտ խօսեցէք:

Կուզէի ներա պաշտպան հանդիսանալ, կուզէի

այդ թէր-Հոկայ Արամը (1) ճղմել, այլ ներեցէք, եղբայր իմ, գրիչս ձեռքիս մէջ կը դողաչ, ահա կը տեսնէք, տարտղնած վիճակի մէջ եմ: Եւ արդէն այս շափ . . . (2) իմ խօսիլ հարկ չէ:

Գաճաճին դրածին արժանիք տալ է, միակ դուք ալ գրէք, բաւական է, արդէն ես այնպէս կը կարծեմ որ այդ խծբումը շատերուն քմծիծալին արժանացած է. աւսու ամենայնիւ կուզեմ զրիչ լզող դանել այդ մասին մի քանի տող գրելու. ասկէ զատ եթէ բարեբաղդաբար գրելու կարողութիւն մը ունենայի, ներա ատենախօսութիւնը չկրնալ գտնելուս համար ետ պիտի կենայի, վասնղի Արամի այդ թերաքննութեան մէջ ներա(3) . . . խօսուածքն . . . անանկ . . . նկատմամբ . . . մը խօսքերուն ակնարկութիւններ կալին, որոնք կրնային Արամին անտեղութիւններ ընելովն . . . խծբել: Շատ կաղաչեմ որ այս մասին ներողամիտ լինիք, եղբայր իմ: Ներա համակրանաց նամակը կարդացի. շիտակը, սքանչացաց այն վսեմ զգացումներուն արտայաչտութիւններն տեսնելով, որոնք կուսական բերանէ մը կելնեն եւ մեծերու յիշատակարանը կընկնին:

Այսպիսի վսեմ նիւթերու առջեւ լոելը մեծ բան է ինձ համար. վսեմ է ինձ համար լոկ դողդոջել:

Ա՛հ, այսպէս միշտ իմ վրայ դուրգուրալով,

(1) Աշապեան սաներէն Օր. Ա. Վարդանեան ճառ մը խօսէ է Խւսկիտարու Ս. Խաչ վարժարանի պարզեւաբաշխութեան առթիւ 1871ին, զոր քննադատած է Արամ 1871 Մեապտ. 21 եւ 1142 թիւ Մասհիմի մէջ: Դուրեան՝ պիտակ անուամբ այդ Արամը կ'ակնարկէ: (Տե՛ս Ընդարձակ կենսագրութիւն Պետրոս Դուրեանի, ի Բ. Էսէկրիտանէ):

(2) Այս բառերն անընթեռնլի են:

(3) Այս մէկ քանի տողերն ալ անընթեռնլի են:

կ'ուզէք որ միշտ չնորհակալ ըլլամ. ի՞նչ ըրի ձեզի,  
չեմ գիտեր, եղբայր իմ: Ա՛հ գիտեմ, դալկահար եւ  
դոզդով ըլլալուս համար զիս սիրեցիք... բանաս-  
տեղծական մը ըլլալուս համար բանաստեղծէ մը գլ-  
րաւուեցա՛յ, գիտեմ...

Եթէ ճակտիս վրայ վարդ ունենայի, կիները  
զիս պիտի սիրէին. ա՛հ, աւելի լա՛ւ է որ դալուկն  
ունիմ, եւ բանաստեղծները զիս կը սիրէն:

Զորեցարթի օր Զեղ սպասեցի. տխուր վերջա-  
լուս մ'ունեցայ:

Տեսնուիմք, եղբայր իմ, գոնէ Զեղ հետ քանի  
մը զուարթ ժամեր ծձեմ:

Կը յուամ որ քիչ ասպակալի կը լլամ ձեղ տըժ-  
դոյն ըրթանցս թափթփուքներով:

Երէկուընէ ի վեր վիճակս վատթարացաւ. կա-  
ղաշեմ, մի՛ տրտմիք:

Ես տրտում ժամերուս աստղերուն կը յառիմ. Աստուծոյ այդ կրակներն զիս փոքր ինչ կափոփեն:

Մնաք բարո՞վ:

1871 Սեպտ. 9  
իսկիւտար

Եղբայրդ  
Պ. ԴՈՒՐԵԱՆ

Եղբայր իմ,

Ինէ մէկ քանի թատերախաղերս կ'ուզէք. բայց  
ես միայն նոցա ծրագիրներն ունիմ, որոնք անըն-  
թեռնլի ըլլալէ զատ՝ թղթի կտորուանքներու վրայ  
գրուած են: Մաքուր ըլլալով Վարդ եւ Շառշան ա-  
նուն սիրային թատրերգութեան խաղատետրն ունիմ  
քովս: Ասի տասն եւ հինգ տարեկան հասակի սիրոյ  
եւ հանճարի յանդուդն փթթում մ'է. եթէ կը հաճիք,  
սա Զեղի կրնամ յուղարկել. իսկ միւս Զեղ մասնա-  
ւոր խնդրուածներուն գալով. անոնցձէ մէկ երկու-  
քին համար կը խստանամ որ Վարդովիեանը տեսնե-  
լով՝ քիչ մը միջոցի համար ուզեմ, եթէ տալու հա-  
ճիք, ուրախութեամբ Զեղ կը յուղարկեմ. բայց նոքա  
ուր երթալին չգիտցող փոթորիկներ են:

Եղբայր իմ, ի՞նչ պիտի ընէք զանոնք, Զեղ գը-  
րութեան ձեւը զիս հետաքրքրութեան մէջ ձգեց.  
պէտք է որ առանց ատեն անցնելու հետաքրքրութիւ-  
նըս չագեցնէք. ինձ մի քանի զուարձալի վայրկեան-  
ներ պիտի յաւելուք. ուրեմն պիտի աշխատիմ զա-  
նոնք Զեղ յուղարկելու ջանալ:

Դուք բան մը ինձ կ'իմացնէք. ես կը գուշակէի  
զայն արդէն. բայց դարձեալ լած ատենս սիրուն  
հրճուանք մը ունեցալ. ըսի ինքնին. «Արդեօք պիտի  
վայելէ՞մ այն օրն, ուր նոքա գլուխ գլխի պիտի  
տան...» մէծ պիտի ըլլայ ինձ համար այն օրն...  
Հարկ է որ յարուցած խոշոր անիւներուդ իւղ քըս-  
ուի:

(Արդեօք պիտի առլրի՞մ մինչեւ այն ժամանակ: )  
Ան շնորհալի հանդէսին մէջ ես ալ շըռեկ մը պի-  
տի ունենամ, չեմ ուզեր զայս՝ երազներու կարգն  
անցնել. ծօտեցուր այդ օրն, եղբա՛յը իմ, կ'ուղեմ  
Զեր ըմպած երջանկութեան բաժակէն կաթիլ մը  
դողնալ, որ կարող է սրտիս անհուն բաժակը լնուլ:  
Զեր աղամանդեայ պսակին հետ իմ սիրան ալ պիտի  
ճաճանչէ: Թո՛ղ դայ այդ փառազօծ օրն, եղ-  
բա՛յը իմ:

Դարձեալ սիրսս ցամքած է, չկարեմ զգացում-  
ներս ուզածիս պէս գուրս տալ . . . ո՛չ, ցամա՛ք  
սիրս, ե՞րբ պիտի թարձանաս, ե՞րբ առաջուան պէս  
խնդումներ պիտի անձրեւես:

Ցտեսութիւնիս երկարեցաւ, եղբայր իմ, իւս-  
կիւտարը մի՛ մոռնար:

Նամակներուդ տողերը քիչ մը ստուարացուր,  
ծիշտ դըէ՛, եղբա՛յը իմ, եթէ ես զուարթ եւ առողջ  
ըլլայի, ծիշտ պիտի դըէի:

Սիրոյ անհունութիւն մը կը մաղթեմ . . . ( \* ) :

Եղբայրդ  
Պ. ԴՈՒՐԵԱՆ

1871 Սեպտ. 30  
Իւսկիւտար

( \*) Սոյն նամակն, ինչպէս մի քանիներ ալ, ուղղուած է  
առ Ա. Լ. որուն ամուսնութիւնն կ'ակնարկին քանի մը տողերն:

Բարեկամ,

Զեմ գիտեր թէ ի՛նչ զրեմ . . . ա՛չ, դժուար է  
խօսիլ անհունի մը համար, անհունը չուրթեր չի  
կրնար ունենալ, անհունը ինքն իր մէջ կը թաղուի,  
ինքն իր մէջ կը փողփողէ:

Ես ա՛լ առաջինը չեմ. (Թո՛ղ այս խօսքը քեզ  
չտիրեցնէ.) իմ հոգիս ցուած է դալկահար եւ ան-  
հուն աշխարհի մը, զոր երկինք կը կոչեն . . . ա՛չ,  
բարեկամ, կ'ուզեմ զգալ թէ երկինք մը կաչ, վասն  
զի դժուար է ինձ հաւատալ թէ աշխարհ մը կաչ ինձ  
համար . . . եւ ի՛նչ աշխարհ . . . :

Ես ըսած եմ անգամ մը թէ աշխարհ Աստուծոյ,  
այն Գերմարդկային Տիտանին ճանձրոյթին մէկ հա-  
ռաչն է. հառաչ մը, որ աշխարհաստեղծութիւնին ա-  
ռաջ քառոսային խառնակութեան մը վրաչ յառաջ ե-  
կաւ . . . աղետարեր փոթորիկ Աստուծոյ մը սրտին,  
անհուն անապատի՛ մը:

Դու կըսես վերջին նամակիդ մէջ. «Իրը թէ յաս  
տիս միայնակ, ո՞ւր ես, կը գոչես ինձ: Այդ հար-  
ցումդ զիս տիրեցուց. միթէ սրտիդ ծալուցը մէջ լ  
անգամ չգտար զիս: »

Ա՛չ, միթէ յիշատակ մը կը բաւէ՛, ամենասի-  
րեւու մը կրակոտ լիշտատակը միթէ կը բաւէ՛ անոր  
համար, որ «մնաս բարով»ի տիտոր թել մ'է գար-  
ձած, որ «դալկութեանց բուրսատանին» կորդեղը.  
լանցա՞նք է միթէ բարեկամ մը կարօտիլ, անոր հոգ-  
ւոյն ծարաւին ըլլալ, անոր խօսիցն ու ժպիտներուն

անօթին ըլլալ: Ո՞չ, չքաւեր ինձ յիշատակդ, դու  
ինքնին իսկ չքաւես ինձ:

Ինչպէս որ ես Վարդանի՝ դու ալ իմ ցուրտ եւ  
անթարթ աչերս պիտի փակես... մի՛ տիրեր, բա-  
րեկան... ես տիսուր-գուարթ մ'եմ. ո՛չ, դողդոջ եր-  
ջանիկ մ'եմ. ճահուան դալուկը իմ ճակախս վրայ կը  
պլալայ իբրեւ մելածաղդու ժպիտ մը, որ զիս եր-  
կինքի հետ կը միաւորէ:

Երբ լսեցի թէ գարնան հոս պիտի գաս, սիրս  
անհուն ուրախութեամբ մը զեղուեցաւ... ինչո՞ւ  
արդեօք ինծի զրկած նամակովդ այդ լուրը չտուիր:

Գիտեն որ սիրելի է քեզ կարդալ եւ լեղյեղել ա-  
մենասիրելոյ մը յիշատակը. ուստի Վարդանի տա-  
ղերդութիւնը քեզ զրկեցի:

Սա խօսքդ թէ «Մեր անիծից աշաւոքութիւնը օր  
մը պիտի սարսոէ հարկաւ այն Գերադոյն Անդութը,  
զոր Աստուած կը կոչենք.» քեզ աշաւոր բանաստեղծ  
մը նկարեց իմ առջեւ:

Մնաս բարեա՛ւ:

Ի տեսութիւն:

Քուկդ  
Պ. ԴՐԻԹԵԱՆ

1871 Հոկտ. 11

ԽՍԿԻՒՏԱՐ

Սիրելի եղբայր իմ,

Այն վերջին սիրելի նամակիդ փոխարէն, չորում  
ճշմարիտ բարեկամական գորով մը կը հեծկլտար,  
ուզեցի սրտիս անդունդներէն աստղերու բոլեր  
գուրս հեղեղել, այլ, աւա՛ղ, այն անդունդներն բո-  
լորովին ցամքած դտի:

Ճնորհակալ եմ որ զիս կը միսիթարես, սակայն  
ես արդէն ըսած եմ թէ բնաւ մահուանէ վախ չ'ու-  
նիմ, վասնդի տքնեցայ ինքզինքս զզուեցնել աշխար-  
հէն: Եթէ ցաւ մը ունիմ, այն է թէ զքեզ վերջին ան-  
գամ չպիտի կարենամ տեսնել, վասն զի յանկողնի  
եմ, ա՛լ դուրս ենելու կարողութիւն չի մնաց վրաս,  
սանդուխէն վար իջնելու համար պէտք է որ յենա-  
րանին կրթնիմ, ա՛լ բոլորովին յայտնի եղաւ (թէ-  
պէտ առաջին օրէն գիտէի եւ միշտ, մինչեւ անզամ  
բան մը չունեցած ատենս անդրդուելի պահեցի այն  
գաղափարս) թէ ես Երկնելի հիւանդութիւնն ունիմ:  
Ափսո՞ս, շա՛տ հեռու կերեւի ինձ փթթինազարդ  
գարունը, ձմրան ձիւներն իմ սիրած վայրերուս հետ՝  
(ուր միատեղ շատ անզամ իրարու սիրտ կը ծծէ-  
ինք,) զիս ալ պատենաւորել կսպառնան:

Եթէ քու գալուստդ գարնան մնաց, շատ կը սոս-  
կամ որ ոչ մտերմական ժպիտդ, ոչ ալ հետեւաբար  
գարնան փթթումը պիտի տեսնեմ:

Ա՛լ բոլորովին մարմնոյս հետ միտքս ալ տկա-  
րացաւ, մարեցա՞ն խանդերս... ո՛չ, չեմ կրնար դը-  
րել, ցամաք են բոլոր գրածներս... կուզէի շատ բա-

ներ գրել իմ այս նուազեալ ժամերուա... ափսո՞ս,  
կուզէի իբրեւ յաւէրժական յիշատակ երկտող տաղ  
ճը գրել քեզ. սակայն, իմ մէկ լաւ եւ վայլուն ժամուս  
կուզեմ դրել, չեմ ուզեք որ ցածաք լինի, . . . իսկ եթէ  
դժբաղլաբար չկարենամ գրել, գրուած համարէ՛  
զայն իմ գերեզմանի հողերուն վրայ:

Կ'աղաջեմ, եթէ ժամանակ ունենաս, նամակ-  
ներդ ստէպ եւ երկար ըրէ՛. ո՞ր չափ սիրելի են ինձ  
անոնք: Մնաս բարեաւ: (Զըլլայ յաւէրժական. . . .):

Ի տեսութիւն:

(Գիֆա՛, ո՞վ Աստուած: )  
Պ. ԴՈՒՐԵԱՆ

1871 նոյեմ. 23

ԽԱՂԻՄԱՐ

Եղբայր իմ,

Ներեցէք ուշիէկ պատասխանելուս, թէեւ դարձ-  
եալ մատներս գրչիս վրայ կը դողդոջեն, սիրոս՝  
զգածուելու տեղ կը մարի, եւ ևս՝ նայելու տեղ կը  
փողձիմ. կուզեմ օրհասականի մը դիւցազնական ճիգ  
ճ'ընել եւ երկու տող ալ գրել:

Եղբայր իմ, Զեր վերջին նամակը զիս միիթա-  
րել կ'ուզէ, եւ կըսէք. «Մէկդի ճէք սա հիւանդ եմի  
դաղակարն մտքէդ, եւ բոլորովին կը բուժիս:»

Ա՛, կուրծքիս տակ հրաբուխ բռնկած է, կրակ-  
ներ կ'եռան եւ կ'այրեն զիս. այս կրակը երկնքի կը-  
րակին նման է, որ չի մարիր եւ չպիտի մարի մին-  
չեւ որ չսպառէ ամէն ինչ:

Այս՛, ա՛լ Հիմա հաւատացի թէ կը ծիւրիմ եղեր.  
դիտեմ թէ ալ շատ չպիտի ասպիմ: Ա՛չ, եղբայր իմ,  
ահա երիտասարդ ճը, որ եկած է աշխարհ՝ միան իր  
մահն եւ թշուառութիւնը տեսնելու եւ զգալու հա-  
մար:

Զգիտեմ ի՞նչ գրեմ, կզգամ շատ, բայց գրելու  
դժուարութիւն ճը կայ, կարծես թէ գերեզմանին մէ-  
ջէն կը խօսիմ, ա՛լ մարը մտնելու վրայ եղող ճա-  
ռազայթ մ'եմ, քայլայում մ'եմ: Գիտեմ, այս տո-  
ղերս վերջինն են, եւ վերջին պիտի լինին. . . սակայն  
սա ցրուած ուղեղս ի՞նչպէս վրայ բերեմ ու խօսիմ. . .  
բանաստեղծ չ'եմ, բայց բանաստեղծութիւնն կը սի-  
րեմ. . . ես որ աշխարհի վրաչ միայն երգերը շատ սի-  
րեցի, կ'ուզեմ որ իմ վերջին շոնչս ալ երգ ճ'ըլլաւ:  
Կարապն իր վերջին շունչին հետ իրեն էն ներ-

դաշնակաւոր ճիշը կ'արտասանէ, կ'ըսեն. թո՛ղ ես  
ալ կարապին պէս անցած ըլլած աշխարհէս։ Ձեր  
գրեր, վերջին ատեններս, ինձ մեծ սփոփանք եւ ա-  
խորժ աւետեցին։ Հազիւ տերեւոց եւ ստուերաց  
տակ, հազիւ իւսկիւտարու գեղեցիկ եւ հովասուն  
դաշտաց եւ ճարգաց մէջ՝ մէկ քանի զուարթ պառյա-  
ներ ըրինք, եւ ահա կրկին անկաչ, ա՛լ անշուշտ չի  
կանգնելու յուսահատութեամբ. բայց դուք գրեցէք,  
եղայր իմ, ձեր խօսքեր սպունդներ են, վիշտերս կը  
ծծեն։ Այո՛, գիտեմ, գուք բնաւ տիսրութիւն չէք սի-  
րեր, եւ շատ անդամ տիրութեան դազափարը ծնող  
կամ զարթուցանող առարկաներ չուսնելու համար  
առանձին տեղեր կ'երթաք. բայց իմ տիրութիւնս կը  
սիրէք, զի բանաստեղծական է։ Ա՛հ, քանի՛ քաղցր  
եկան ինձ սա խօսքեր. «Աւելի կը սիրեմ ձեր ճակ-  
տի մէլամաղձիկ դալուկը քան թէ գեղեցկի մը այտին  
վարդն կամ ճակտին աղածանդներն։»

Աշխարհէ մէջ ապշեցայ եւ ձեզի պէս միայն  
ճայն մը ըլլալ սիրեցի, ձեզի պէս երգելը սիրեցի։  
Ո՛վ որ երգ չունի կամ երգել չգիտեր՝ զգալու ներ-  
դաշնակութեան, գեղեցկին եւ սիրունին իսէշականը  
չօշափելու քաղցրութիւնը չունի։

Մարդուն նշանաբանը երգն է, ին առաջին ճայ-  
նը երգն է, բնութիւնն ամբողջ երգ մ'է։ Այո՛, եղ-  
բայր իմ, խիստ ընտիր խօսէր էիք օր մ'ինձ թէ երգը  
ո՛չ այլ ինչ բայց եթէ . . . դաշնակաւոր փունջ մը.  
այո՛, ես ալ կ'ըսեմ.

«Երխտասարդ ըլլալ եւ երգել,

Ծեր ըլլալ եւ աղօթել։»

Այս է կեանքը։

Ա՛հ, գեղեցիկ կեանք մատ կայ, սէրն է այդ.

«Երդել, աղօթել եւ սիրել.» ա՛հ, ի՞նչ բանաստեղ-  
ծական կեանք, ի՞նչ կատարեալ կեանք։ Դուք կ'եր-  
գէք, կը սիրէք ու կաղօթէք։ Աշխարհի մէջ հոգի-  
ներու ամենամեծ ախորժը սիրելն է. դուք զայս քան  
զամեն մարդիկ աշխարհէ՝ ընտիր եւ վսեմ կերպով  
գիտէք, դուք կը սիրէք եւ կը սիրուիք. կը սիրէք  
անդը քան զգերեզմանն եւ կը սիրուիք անդը քան զյա-  
ւիտեան։

Եղբայր իմ, քանի՛ն սիրելի եւ տենչալի էր ինձ  
տեսնել ձեր սիրոյ եւ նօանալ ի հանդէսն. եթէ զայն  
երկրի վրայ վայելելու անհուն քաղցրութիւնը չու-  
նենա՞մ . . . :

Սատեղաց եւ հրեշտակաց՝ զեփիւոփ չնչով նորա  
մէջ հծծելու երազն ու տենչը . . . ի՞նչ յուսահատօ-  
րէն կը խօսիմ, ներեցէ՛ք. ամեն ինչ պիտի խոստո-  
վանիմ ձեզ թէ՝ խառնաշփոթ պիտի ունենամ։

Ա՛հ, քեզ հետ ես ալ կ'աղաջեմ ու կը փափա-  
քիմ որ նախախնամութիւնը պահ մը հրաման տայ որ  
մահն ու կեանքը զինադուլ ընեն . . . ի՞նչ սրտայուզ  
րոպէներ . . . այդ աջակցումը չանթի ու ծաղկի աջակ-  
ցում մ'է։

Արեւն ու տիեզերքն զոյգ մը նոր երջանիկ պիտի  
տեսնեն. ձեր ճակատագիրն երջանկութիւն է։

Մարդիկ միայն ձեր վրայ նախանձելու շափ  
պիտի զմայլին, գուք անրիծ էք ու զուտ. ո՛վ որ ի  
ձեզ սեւ ու պլտոր կը տեսնէ, ինքն է սեւն ու պլո-  
տորն (\*):

(\*) Քանի մը տողով ակնարկելէ լետու, այն ատենուան  
լրագրական վէճերուն, ուր ինքն ալ դեր մը ունեցած էր, եւ  
որք անձնականութիւններ վերասորելու չափ լառաջ զացած էին,  
կը լարէ։

Այս ցասումներն անշուշտ պիտի մոսցուին, զի գերեզմանէն անդին, բարկութենէն անդին ամէն ինչ ներողութիւն է: Ներեմք ու ներուիմք, եղբայր. սոքա օրհասականի մը վերջին մրմունջներն են. ամէն ինչ անկեղծութեամք պիտի լսեմ, զի ա'լ աշխարհէս եւ խղճէս կախում ու նկատում չունիմ:

Եղբա՛յր, ահա՛ ես կիջնեմ կամ մօտ եմ իջնելու այն սեւ յատակ անդունդին մէջ՝ որոյ անունը գերեզման կըսեն: Արդեօք ի՞նչ պիտի ըսեն ինձ գերեզմանէն անդին. «Ահա՛ թշուառ երիտասարդ մը, որ աշխարհ եկաւ, եւ միայն իր մեռնիլն զգաց ու մեռաւ:»

Մէկ քանի պատառ թղթերու վրայ արցունքոտ տողեր գրեր եմ. անշուշտ բարեկամքս զանոնք պիտի պատուեն եւ անոնց արեւ տեսցնեն: Արդեօք Զարդարեանի եւ Գավաֆեանի հետ խօսեցա՞ր վերջի հեղինակած գործուս տպագրութեան համար:

Ուշ ցրուած է, եղբա՛յր իմ, մահուան սպանդ մ'եմ, կերթամ առաջի կտրչի, կը հաւատամ Աստուծոյ, կը հաւատամ այն հանդերձնալ Ապառնիին. ո'վ որ կը հաւատայ, երջանիկ է:

Աշխարհի մէջ միայն անհաւատն ապերջանիկ, յուսահատ եւ թշուառ է: Թերեւս բարեկամք կամ ընթերցողք վիս միստիքական կամ այլարանական գրտնեն տողերուս մէջ. արդէն ես ալ աշխարհանութիւն մ'եմ, խորհուրդ մ'եմ:

Եղբա՛յր իմ, ինչո՞ւ չես դար. երբ մահճիս քով բարեկամներս կը տեսնեմ, կարծես յուսոյ եւ կենաց հրեշտակներ կը տեսնեմ:

Գիտեմ, քիչ ատենէն պիտի մեռնիմ. արցունքի տեղ՝ դադաղիս վրայ երկու խօսք, հառաչանքի տեղ՝

երկու շունչ աղօթք հոգւոյս համար, եւ վշտի տեղ՝ երկու փունջ ծաղիկ գերեզմանիս վրայ, ես ալ մեռած պիտի չըլլամ, միշտ դալար ու կենդանի պիտի մնամ: Մի՛ տրտմիք, կաղաչեմ, սոյն յուսահատ ու օրհատական տողերուս:

Ա'լ ուժ չի մնաց մատներուս վրայ. կարծես թէ ալ բոլորովին դաղկացում մ'եմ:

Զենքի կը սեղմեմ գորովանօք. ներա իմ յարդանաց հուսկ ողջոյնս կ'ուղղեմ. ծլիք ու ծաղկիք:

Ափսո՛ս. այո՛, ա՛հ, իմ սկիզբու վա՛խ ինձ, վախճանս եղաւ: Երջանիկ էք, եւ երջանիկ պիտի ըլլաք, եւ երբ երկինքն ալ երթամ, Աստուծոյ եւ հրեշտակաց առջեւ Զեր երջանկութիւնըպիտի խնդրեմ: Վայելեցէք:

Մնաք բարեամ՛ւ:

Ո՛հ, կրկին կողջունեմ Զեզ:

Բարեկամդ եւ եղբայրդ  
Պ. ԴՐԻԹԵԱՆ

1871 Դեկտ. 10  
Խակիստար

ԴԱՄԲԱԿԱՆ  
Ի ՄԱՀ  
ՎԱՐԴԱՆ ԼՈՒԹՖԵԱՆԻ

Սգակից հանդիսականք,

Կաղաչեմ, կեցէ՛ք քիչ մ'ալ, դեռ մի՛ զատուիք այն սգալի դադաղէն՝ որուն տժգոյն ճամբորդն լը-սեց հանդարտութեամբ իր բարեկամաց հառաչանքը։ Լսեցէ՛ք եւ դուք ուրեմն իր կենաց վսեմ արձագանքը՝ զոր ինքը բարեկամի մը անկեղծ սիրտը փոխադրեց, լսեցէ՛ք իր մեծ յիշատակը հոչակող մտերմի մը տը-խուր ձայնը, որ կը յանդգնի թնդացնել գերեզմանի մը աշարկու կամարը։

Մեռա՛ւ մեր սիրելի բարեկամը՝ վարդան կուր-ֆեան, մեռա՛ւ երկրի վրայ, գերեզմանաց անշունչ ճարմարիոնէն աւելի, որ «կը քրտնի»,» մեռա՛ւ այն ծաղկէն աւելի, որ տարուէ տարի «կը վերածնի», մեռա՛ւ նա, ցամքեցաւ քսաներորդ գարնանը մէջ։ Բացց հիմա լա՞նք. մենք մեծ սիսալ մը կը գործեմք, զոր միշտ կը կրկնեմ. ծնող ճարդուն վրայ լալու տեղ, մեռնող ճարդուն վրայ կուլամք, մինչդեռ նա

վշտալից անդունդի մը մէջ կը ծնի եւ երանութեան կատարը կը մեռնի։

Զըսենք թէ տիեզերք Աստուծոյ մը ծաղրն է. երբէ՛ք. տիեզերք հոգիներու բով մ'է. Վարդան կուրֆեան անոնցմէ էր, որոնք իրենց կենացը մէջ միշտ երկնէց բուրումը կզան, այն երջանիկներէն էր, որոնք մաքուր եւ կարմ կեանք մը կը չնչեն։ Այս գգածեալ բազմութեան մէջ շատ քիչեր կան որ անոր սիրտն ու հանճարը կը ճանչեն։ Հոս միայն մէկ ող-րալիք կէտ մը ունիմք. Վարդան գաղափարի բարե-ըրջում մը ըլլալու տրամադրեալ էր, եւ երբ լու-սոյ գրիչը ձեռքը տուաւ, երբ ձեռքը թարմ ու հանճա-րեղ ճակտին տարաւ, մահը պաղ քրտամբ ողողեց զայն։ Աչա ա՛յս է ցաւալին։

Սակայն կուղէ՛ք որ իր հոգին այժմ չխոռվի. իր կտակն ու իր յիշատակը ձեզ կը թողու, դուք՝ որ իր բարեկամներն էք, տառաջ տարէք իր սկսած գործը, եթէ զինքը կը սիրէք։

Այս սգալի հանդէսին մէջ բան մը զիս կը զար-մացնէ. ցաւելով կը տեսնեմ որ մեռելաթաղներ բրիչ ի բոխն անհամբեր կ'սպասեն որ սիրելոյն սեւ փոսն վայրկեան մը առաջ գոցեն։ Անոնք կը կարծեն թէ այն ճարդոցմէ մէկն կը թաղեն, որոնց գերեզմանը անդունդ մ'է, որոնք իրենց յիշատակին վրայ կը մեռ-նին։ Բայէ՛ք իրենց, գուռք՝ որ Վարդանը կը ճանչէք, ըսէք որ սա՝ այն ճարդոցմէն չէ, ասի լուսոյ զին-ուոր մ'է եւ չի թաղուիր, ո՛րչափ ալ ցուրտ հող թա-փեն իր դիակին վրայ. սա՝ տասնեւիններորդ դարու լուսոյ ճառագայթներէն մին է։


Միթէ կը թակուի՞ ճառագայթը։

Մանաւանդ ինչո՞ւ այս գերեզմանը, մինչդեռ իր  
բարեկամաց ջերմ սրտերն բաց են զինքն հերքոնկա-  
լելու:

Գոցուէ՛, դու սեւ գերեզման,  
Վարդան մերն է յաւիտեան:

Պ. ԴՐԻԹԵԱՆ

1871 Մայիս 21  
ԽԱՍԿԻՄԱՐ



15  
874

ՀՐԱՄԱՆԱԿՈՒԹԻՒՆ  
ԱՄԵՐԻԿԱՆԱՅԻ ԳՐԱՏԱՆ

ՆԻԽ ԵՈՐՔ

Հասցե՝

ARMENO-AMERICAN BOOK STORE  
P. O. Box 58, Madison Square Sta.  
NEW YORK CITY

ՀՀ Ազգային գրադարան



NL0335226

28324